

ՄԵՐ ԱՆԿԻՆԵՆ

Թրամփի Առաջին Չարիւր Օրը

Լրացաւ Տամուլտ Թրամփի պաշտօնավարման հարիւր օրը: Այս առթիւ լրատուամջոցներն ու քաղաքական մեկնաբանները զբաղած էին հաշուեկշիռ կատարելով Ամերիկայի 45-րդ նախագահի արձանագրած յաջողութիւններու եւ ծախողութիւններու մասին, գալով այն եզրակացութեան, որ Թրամփի չկարողացաւ իրագործել նախընտրական իր հիմնական խոստումներէն որեւէ մէկը, իսկ Սպիտակ Տունէն ներս սկանտալները անպակաս եղան՝ անցնող երեք ամիսներու ընթացքին:

Թրամփի խոստացած էր բեկանել նախագահ Օպամայի առողջապահական օրինագիծը եւ գայն փոխարինել մէկ ուրիշով: Այդ խոստումը ցարդ կը մնայ անիրագործելի, առաջին հերթին Գոնկրէսի հանրապետական մեծամասնութեան մէջ ծագած տարակարծութիւններուն պատճառաւ: Մեծահարուստներու շահատուրքերը նուազեցնելու ծրագիրը եւս կը մնայ թուղթի վրայ: Մեքսիքայի հետ սահմանի երկայնքով պատկառուցելու խոստումը եւս կը մնայ անիրագործելի, քանի որ Գոնկրէսը չուզեր միջոցներ յատկացնել այդ նպատակին համար, իսկ Մեքսիքայի կտրականապէս կը մերժէ մասնակից ըլլալ խեղկատակութեան:

Իսլամական շարք մը երկիրներու քաղաքացիներու Միացեալ Նահանգներ մուտքը արգիւղ Թրամփի ստորագրած նախագահական հրամանագիրները դատարաններու կողմէ անկախուեցան՝ որպէս հակասահմանադրական:

Տակաւին անորոշ կը մնան բազմաթիւ այլ խոստումներու ճակատագիրը, քանի որ Թրամփի չունի անհրաժեշտ հեղինակութիւնը ու փորձառութիւնը, իր ծրագիրները արժանացնելու օրէնսդիր մարմիններու հաւանութեան:

Այս բոլորէն անկախ, Թրամփի ընտրարշաւի պատասխանատուները յայտնուեցան ԷՖ.Պի. Այ.-ի կողմէ քրէական հետաքննութեան տակ՝ Ռուսաստանի հետ գաղտնի կապեր հաստատելու եւ ընտրութիւններու ընթացքին վրայ ազդելու մեղադրանքով:

Այս միջոցին Թրամփի յաջողեցաւ յարաբերութիւնները խանգարել Ամերիկայի բարեկամ երկիրներու ղեկավարներուն հետ, ռմբակոծել Սուրիան, սրել կացութիւնը ու հիւլէական պատերազմով սպառնալ Յիւսիսային Քորէային:

Մէկ խօսքով, Թրամփի առաջին հարիւր օրերը եղան այնպէս ինչպէս կը նախատեսուէր: Անհաւասարակշիռ ու անփորձառու նախագահ մը, որ կարճ ժամանակի ընթացքին Ամերիկան դարձուց աշխարհի ծիծաղի առարկան, չկարողանալով ընկալել իր ստանձնած պաշտօնի լրջութիւնը:

«ՄԱՍԻՍ»

Մամուլի Ազատութեան 2017-ի Ձեկոյցի Համաձայն՝ Հայաստան Վերստին «Ոչ Ազատ»

«Ազատութեան Տուն» (Freedom House) իր աւապաշտպան կազմակերպութիւնը հրատարակեց 2017 թուականի մամուլի ազատութեան վերաբերեալ իր տարեկան գեկոյցը, որու համաձայն՝ Հայաստան 63 կէտով աշխարհի մէջ կը գրաւէ 137-րդ տեղը եւ կը մնայ «ոչ ազատ» երկիրներու շարքին:



Ամբողջ աշխարհի մէջ մամուլի ազատութեան մասին ցուցանող կայ

Ըստ գեկոյցին՝ Հայաստան «մասամբ ազատ» երկիր է, իսկ համացանցի ազատութեան գծով հռչակուած է «ազատ»:

Մամուլի ազատութեան առումով «Ոչ ազատ» են Թուրքիան, Իրանը եւ Ատրպէյճանը, որոնք շատ աւելի անմիջական վիճակի մէջ են եւ կը դատուին վատթարագոյն երկիրներու ցուցակին վրայ:

«Ազատութեան Տունը» այս առթիւ կ'արձանագրէ, որ ամբողջ աշխարհի մէջ մամուլի ազատութեան նահանջ կայ:

«Երբ Միացեալ Նահանգներու պէս երկիրն մէջ քաղաքական գործիչները գրոհի կ'ենթարկեն մամուլը, այդ մէկը մնացած պե-

տու թիւններուն կը դրդէ նոյնը ընել, լրագրողներու եւ լրատուամիջոցներու վրայ ԱՄՆ-ի մէջ սուր յարձակումները կը խարխիւն մեր դեմոկրատիայի հիմքերը եւ վնաս կը հասցնեն մամուլի ազատութեան օրինակ ծառայելու Ամերիկայի համբաւին», - ըսած է Freedom House-ի նախագահ Մայքլ Ապրամովիցը:

Ամերիկան ցանկին վրայ 33-րդ տեղն է: Առաջատարներու տասնեակին մէջ տեղաւորուած են եւրոպական զարգացած պետութիւնները՝ Նորվեգիան, Հոլանտան, Շուէտը, Պելճիքան, Դանիան, Իսլանդան, Լիխտենշտէյնը, Լիւքսեմպըրկը, Անտորրան եւ Ֆինլանտան:

ՄԴՅԿ-Ը ԵՎ «Հայագն» Կուսակցութիւնը Սկսած Են Միացման Գործընթաց



Մայիս 1-ի համաժողովի ընթացքին ձայնէն աջ՝ Արմէն Սկրտչեան, Ընկ. Վազգէն Սիսեան եւ Ընկ. Նարեկ Գալստեան

Մայիս 1-ին տեղի ունեցած է աշխատաւորի իրաւունքներուն նուիրուած խորհրդաժողով, որու ընթացքին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան եւ «Հայագն» կուսակցութիւնները յայտարարած են միացեալ քաղաքական խորհուրդ ձեւաւորելու եւ ընդհանուր օրակարգ մշակելու մասին՝ ՄԴՅԿ դրօշի ներքոյ: Միաւորումէն ետք քաղաքական խորհուրդը պիտի գործէ որ-

պէս կուսակցութեան մաս կազմող մարմին: Այդ առիթով խորհրդաժողովը ընդունած է 6 կէտանի մանիֆեստ:

«Հայագն» կուսակցութեան վարչութեան անդամ Արմէն Սկրտչեան իր ելոյթին մէջ յայտարարած է, որ այսօր տօնի հոտը չզգացուիր, քանի որ ամէն քայ-

Շար.ը էջ 4

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ու ԶԲԸՄ-ի Նախագահը Քննարկած Են Սուրիահայերու Խնդիրները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ապրիլ 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ ընդունած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակեանին:

ՀԲԸՄ նախագահը վեհափառ Հայրապետին ներկայացուցած է միութեան կողմէ Հայաստանի, Լեւոնային Հարաբարի ու Սփիւռքի տարբեր համայնքներու մէջ կատարուող աշխատանքները:

Զրոյցի ընթացքին խոր մտահոգութիւն յայտնուած է Մերձաւոր Արեւելքի երկիրներուն մէջ տիրող իրավիճակի հետեւանքով հայկական համայնքներու արտագաղթի առնչութեամբ, յատկապէս խօսուած է Սուրիոյ հայ համայնքին եւ Հայաստանի մէջ հաստատուած սուրիահայ ընտանիքներուն Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ-ի կողմէ ցուցաբերուող օժանդակութեան եւ այս ուղղութեամբ ծրագրուող յետագայ քայլերու մասին: Այս կապակցութեամբ ընդգծուած է, որ սուրիահայութեան ցոյց տրուող գորակցութիւնը շարունակական պիտի ըլլայ, նաեւ կարեւորուած է պետական, հասարակական եւ ազգային բարեսիրական բոլոր կառույցներու ուժերու մէկտեղումն ու համակարգուած աշխատանքը:

Վարդան Կարապետեան Կլէնտէլի Քաղաքապետ



Կլէնտէլի նոր քաղաքապետ Վարդան Կարապետեան

Երկուշաբթի, Մայիս 1-ին, Քաղաքապետական Խորհուրդի յատուկ նիստի ընթացքին Կլէնտէլի նոր քաղաքապետ ընտրուեցաւ Վարդան Կարապետեան՝ փոխարինելով Փոլա Տըվայնին:

Այս առթիւ, երդում տալով իր պաշտօնը ստանձնեց Խորհուրդի նորընտիր անդամ Վրէժ Աղաճանեանը: Նոյնպէս, երդում տալով իրենց պաշտօնները վերստանձնեցին՝ Արա Նաճարեան եւ Զարեհ Սիրանեան, որոնք վերընտրուած էին Ապրիլին կայացած ընտրութիւններու ընթացքին:

Վարդան Կարապետեանի պաշտօնավարման շրջանը մէկ տարի է:

ՐԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Ո՞վ Կը Լինի «Յայկական Մեդվեդեր»

ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ

Հայաստանում քաղաքական գործընթացների գնահատման չափանիշները դեգրադացիոն են: Բոլոր խօսակցությունները լանդսկեպ են նրան, որ եթե երկրում չկան յետընտրական զարգացումներ, ապա ընտրությունների որակը լաւն է եղել: Սա քաղաքականութեան պրիմիտիւ ընկալում է կամ քաղաքականութեան ընկալման բացակայութիւնն առհասարակ: Նախ, ընտրությունների որակը որեւէ աղերս չունի յաղթող կամ պարտուող ուժերի վարքագծի հետ: Յատուկ քննարկման առարկայ է այն հարցը, թէ ինչ ասել է «յետընտրական զարգացում»: Եթէ դրա տակ հասկանում ենք այն, ինչի ախտաբանը դարձել ենք վերջին քսան տարիներին, երբ պարտուած թեկնածուներն ու կուսակցութիւնները իրենց էներգիան անիմաստ պարպել են փողոցներում եւ հրապարակներում, ապա դա ընտրական գործընթացի բովանդակութեան ձեւախեղման դրսեւորում է եւ յատուկ վերլուծութեան անհրաժեշտութիւն չունի:

«Յետընտրական զարգացում»-ը, դասական իմաստով, նոր իրավիճակի, ընտրությունների արդիւնքների ռացիոնալ քննարկումն է՝ երկրի զարգացման համատեքստում:

տում: Այս «յետընտրական զարգացումը» մենք վաղուց չունենք՝ օտարուելով այն ամենից, ինչը կոչոււմ է քաղաքականութիւն: Ու պատահական չէ, որ յետընտրական Հայաստանում, որը նաեւ թեւակոխել է մի նոր ընտրական գործընթաց, մենք ականատես ենք լինում ոչ թէ քաղաքական զարգացումների, դիսկուրսի, մրցակցութեան կամ կոմպրոմիսների, այլ ընդամենն՝ առեւտրականների ցոյցերի, որոնք միանգամայն տեղաւորուած են ներհամակարգային զարգացումների, զգվւտոցի, վերադասաւորումների ու դիրքաւորումների համատեքստում: Մենք չունենք քաղաքականութիւն եւ այդպիսին համարում ենք այն, ինչը համակարգի տարբեր սեգմենտների կլանային, մասնաւոր, ոչ քաղաքական յարաբերութիւնների կամ կոմպրոմիսների հետեւանք է: Նման իրավիճակը գծագրուել, նախանշուել է դեռ 2015-ի սահմանադրական փոփոխութիւններով, որոնք իշխանութեան վերադարձութեան հայկական վարքագծի ինստիտուցիոնալ, նաեւ՝ քաղաքական-մոտիւացիոն գործիքն էին:

Իշխանութեան վերադարձութիւնը եւրոպական օրինաչափութիւն է, եւ գուր է ՀՀի ինտելեկտուալ թեւեր ճգնուած հայաստանեան գործընթացը համեմատել եւրո-

պական օրինակների, նախադէպերի հետ: Անգելա Մերկելը կարող է երեք, չորս անգամ անընդմէջ գրահեցնել Գերմանիայի կանցլերի պաշտօնը, սակայն դա անում է առանց Սահմանադրութեանը դիպչելու, մրցակցային ընտրություններում ընդդիմութեանը յաղթելով: Իշխանութեան վերադարձութիւնը չի ենթադրում մրցակցութեան, պայքարի էլեմենտ, եթէ նոյնիսկ համակարգի ֆորմալ առաջնորդը տեղը գիշում է ուրիշի, հիերարխիայի աւելի ցածր աստիճանում գտնուող մէկին: Եթէ անգամ 2015-ից յետոյ Հայաստանում եղել են զարգացումներ, որոնք հեռաւոր աղերս են ունեցել քաղաքականութեան հետ, ապա դրանք տեղի են ունեցել իշխանութեան վերադարձութեան գործընթացի շրջանակներում կամ ծառայեցուել են դրանց: Նոյնիսկ քառօրեայ պատերազմը, որ առիթ տուեց իշխանութեանը՝ բանակի դերը վերազնահատել եւ յարմարեցնել ներհամակարգային պայքարի տրամաբանութեանը: Նոյնիսկ «Սասնա ծռերի» միջադէպը, ՊՊԾ գնդի շուրջ ստեղծուած ճգնաժամը, որի հանգուցաւորուած խորքերում սաղմնաւորուած էր ներհամակարգային հերթական վերադասաւորումը:

Աժ վերջին ընտրությունների արդիւնքները խորքային անալի-

զի անհրաժեշտութիւն չունեն. դրանք վերջին «ստուգողական աշխատանքն» էին վճռորոշ «քննութիւնից» առաջ: Ընտրություններում չարձանագրուեց անգամ հին ու նոր «ոգիների» բախում, եթէ մի կողմ թողնենք մի քանի լոկալ դրսեւորումներն ու բախումները: Գործընթացից շահած դուրս է եկել միայն Սերժ Սարգսեանը: Նրան յաջողուել է կոնսերւացնել հանրային դժգոհութիւնը (այն մի օր կարող է պէտք գալ), ընդդիմութեան համար գտնել «անշառ» գրադումը, իսկ համակարգի ներսում գեներացնել մրցակցութիւն՝ ուղղակի կամ անուղղակի վաւերացնելով հնարաւոր «ժառանգորդների» ներդրումային ուստպիաները կամ բանակային ռեֆորմ կոչուող տեսութիւնները: Ոչինչ որոշուած չէ, բայց համակարգի «խաղացողները» միմիանց հետ մրցում են՝ իւրաքանչիւրն իրեն պահանջարկուած զգալով ու ներքին յոյսով, որ «շեֆի» ընտրութիւնը հենց իր վրայ է կանգ առնելու կամ, որ «շեֆը» հենց իր աջակցութեան կարիքն է զգալու իշխանութեան դեկին մնալու համար:

Եթէ երկրում կայ մէկը, որ քաղաքական որոշում պէտք է կայացնի՝ դա Սերժ Սարգսեանն է, ով երկընտրանքի առաջ է՝ դառնալ վարչապետ 2018-ին՝ «ազգային համաձայնութեան» խոստացուած իշխանութիւնը ձեւաւորելով ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ, թէ՛ իշխանութիւնը ժամանակաւորապէս յանձնել «Հայկական Մեդվեդերին»: Սերժ Սարգսեանն, ըստ ամենայնի, դեռ վերջնական որոշում չունի, առայժմ ժիւրիի կարգավիճակով հետեւում է «Հայկական Մեդվեդերի» ընտրութեան համար անցկացուող մրցոյթին:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

Յայաստանի Եւրոպական Սկանդալը

ՅԱԿՈԲ ԲԱՂԱԵԱՆ

Փաստինֆոն յայտնում է, որ Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինէ Պապեանին առաջադրուել է մեղադրանք՝ ծրագրերի համար յատկացուող փողի յափշտակութեան համար: Խօսքը մի քանի հարիւր միլիոն դրամի մասին է: Ըստ գործակալութեան տեղեկութեան, Մարինէ Պապեանի բանկային պահուցից յայտնաբերուել է ահռելի քանակի փող եւ ոսկեղէն:

Հայաստանում եւրոպական դրամաշնորհների աղմկոտ պատմութիւնը կարծես թէ թափ է հաւաքում: Իրաւապահների ուշադրութեան կենտրոնում են յայտնուել դրամաշնորհային ծրագրերին առնչութիւն ունեցող գրեթէ տասնեակ պաշտօնեաներ, կան ձերբակալուածներ:

Օրերս այդ կապակցութեամբ յայտարարութիւն տարածեց Երեւանում ԵՄ պատուիրակութիւնը, յայտարարելով, որ աւելի վաղ դիմել են իրաւախուութեան դէմ պայքարի եւրոպական գրասենեակ ու յայտնել Հայաստանում եւրոպական դրամաշնորհային ծրագրերի հնարաւոր խախտումների մասին: Խարդախութեան դէմ պայքարի գրասենեակն էլ յայտնել է այդ մասին Հայաստանի իշխանութեանը: ԵՄ երեւանեան պատուիրակութիւնը յայտնում է, որ պատրաստակամ է աջակցել Հայաստանի իշխանութեանը գործերի անաչառ քննութեան եւ ընդհանրապէս ԵՄ դրամաշնորհային ծրագրերում օրինականութեան հետ ցանկացած խնդրի բացառական հարցում:

Փաստացի, Երեւանում ԵՄ գրասենեակը յայտարարեց, որ հենց ինքն է առաջին հերթին եղել գործի նախաձեռնողը:

Եւրամիութեան պատուիրա-

կութեան արձագանքը լիովին հասկանալի է. սկանդալը հարուածում է Հայաստանում ԵՄ հեղինակութեանը: Յատկապէս, երբ Եւրամիութեան դիւանագէտները հանդէս են գալիս Հայաստանին կոռուպցիայի դէմ պայքարի կոչերով, կոռուպցիան համարելով ազգային անվտանգութեան սպառնալիք:

Պարզուած է, որ կոռուպցիան նաեւ եւրոպական միութեան հայաստանեան ծրագրերի մաս է, ընդ որում շօշափելի մաս, յամենայն դէպս դատելով առկայ գործի նիւթերից, որոնք իհարկէ դեռեւս չեն հաստատուած դատարանում, եւ բոլոր կասկածեալները գտնուած են անմեղութեան կանխառարկածի ենթակայութեան ներքոյ:

Կայ տեսակէտ, որ այդ ամէնը ՊԱԿ «ձեռքի գործն» է, որն ազդեցիկ է ընդհուպ Եւրամիութեան պաշտօնեաներին կաշառելու մասով եւ կաշառել, կոռուպցիոն սխեմայի մէջ է ներքաշել նաեւ Հայաստանում ԵՄ պատուիրակութեան աշխատակիցներին, աւելի շուտ ԵՄ պատուիրակութիւն «ներդրել» հայաստանցի իր «գործակալներին», յետագայում այդ կառուցը վերահսկելու եւ վարկաբեկելու նպատակով:

Առաջին հայեացքից թւում է «դաւադրութեան տեսութիւն», որովհետեւ ի վերջոյ ստացուած է, որ ԵՄ այդ «ներդրող» աշխատակիցները «մահապարտներ» են, որոնք իքս պահին պէտք է ձերբակալուեն, մեղադրուեն եւ հնարաւոր է ազատագրուեն, եւ այդ ամէնը ԵՄ-ն ու Եւրոպան Հայաստանում վարկաբեկելու համար:

Միւս կողմից, «ներդրումն» ի վերջոյ չի իրականացուած կոնկրետ աշխատակիցներին որոշակի հեռանկարով ծրագրաւորելով, նրանց հետ այդ ամէնը համաձայնեցնելով: Նրանք կարող են պարզապէս ընտրուել եւ ակամայ ուղ-

ղորդուել, անկասկած կայ այդ ամէնի տեխնոլոգիան:

Միեւնոյն ժամանակ, այդ բարդ «տեսութիւններից» դուրս, կայ «հայկական մտածողութեան» կամ «միջավայրի» տասնամերտեղ բոլորը հակուած են «կողմնակի եկամտի»՝ անգամ բարձր աշխատավարձի եւ յարմարաւէտ ու բարձրակարգ աշխատանքի դէպքում:

Բաւական է վերահսկողութեան եւ աշխրջութեան բացակայութիւն, եւ Հայաստանի ցանկացած՝ անգամ ամենաարդիական, ամենաեւրոպական աշխատանքային շրջանակը կը վերածուի սովորական հայաստանեան կոռուպցիոն համակարգի մի օղակի, որն էլ քաղաքական եւ անգամ աշխարհաքաղաքական շահառուների առկայութեան պարագայում աւելի ու աւելի կինտերգրուի այդ համակարգ՝ թէ Հայաստանի իշխանութեան, թէ օրինակ Հայաստանի վրայ ազդեցութիւնը պահել ձգտող ու ետախնտեգրացիայի ուղղութիւնը «մարգինալութեան» սահմանում պահել ձգտող Ռուսաստանի տեսքով:

Դրան աւելանում է բիւրոկրատական գործօնն անմիջապէս հենց այդ կառույցներում, որն անխուսափելի է այդպիսի ցանկացած դէպքում՝ լինի խօսքը խորհրդառուական, թէ արեւմտեան համակարգի մասին: Եւրոպական բիւրոկրատիայի հանգամանքը տարիներ ի վեր հենց բազմաթիւ եւրոպացիների բարձրաձայնած խնդիրն է: Ընդհանրապէս, բիւրոկրատիան հոգեբանական հիմք ունեցող երեւույթ է, որը յատուկ է հանրային ռեսուրսներ տնօրինող պաշտօնական համակարգերին:

Այդ համակարգերը որոշակի աստիճանում ունենում են մոտիւլացուածութեան շօշափելի պակաս, նախաձեռնողականութեան,

ՄԱՍԻՍ
ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ՝
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ԴՆՉԱԿԵԱՆ
ԿՈՒՄԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ
ՎԱՅԷ ԱՏԱՊԱՐԵԱՆ

MASSIS Weekly
Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
http://www.massisweekly.com

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$100.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
at Pasadena CA.
Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Զարուհի Փոսթանճեան Դէմ Է Փաշինեանի Դետ Միանալու

Նիկոլ Փաշինեանի հետ ունինք տարբեր գաղափարախօսութիւններ, չեն համընկնիր ոչ գաղափարախօսութիւնը, ոչ սկզբունքները, ոչ ծրագիրը...



Զարուհի Փոսթանճեան Երեւանի փողոցներում մէջ՝ ընտրաշաղկի պահուն

Ըստ նախաձեռնութեան՝ այդ պարագային մեծ կ'ըլլայ գալիք աւագանիի ընտրութիւններուն ՀՀԿ-ի չյաղթելու հաւանականութիւնը:

Նշենք, որ միաւորուելու մասին յայտարարելու վերջնաժամկէտը 4 մայիսն է:

Նախաձեռնութեան պատրաստած տեսահոլովակին մէջ կը նշուի, որ «ԵԼՔ»-ը «Երկիր Միրանի» կրնան ընտրութիւններուն քուէներու 51 տոկոսը ստանալ, սակայն օրէնսդրութիւնը թոյլ չի տար դաշինք կազմել: Փոխարէնը քաղաքապետ կը նշանակէ այն ուժը, որ 40 տոկոսէն աւելի ձայն կը ստանայ...

Վերջին Վեց Տարիներուն Ընտանիքներու Դետ Միասին Դայաստանէն Դեռացած Է 35 Դազար Դպրոցական

Հայաստանում 2011-ից սկսած հրապարակուած է պաշտօնական տեղեկատուութիւն հանրակրթական դպրոցներում սովորողների ներհոսքի ու արտահոսքի մասին: Ընդամենը վեց տարուած երկրից մեկնել է 34.9 հազար դպրոցական, իսկ արտասահմանից ժամանել՝ 12.8 հազար դպրոցական:



Բացասական սալդոն գերազանցել է 22 հազարը:

Նշուած ժամանակահատուածի իւրաքանչիւր տարուած սալդոն բացասական է եղել, ընդ որում բաւականին զգալի: Ուշագրաւ է, որ այդ բոլոր տարիներին թէ մայրաքաղաքում, թէ մարզերում արտահոսքը միշտ գերազանցել է ներհոսքը:

Իսկ ի՞նչ պատճառներով են հեռանում դպրոցում սովորողները: Հնարաւոր է օրինակ նման իրավիճակ՝ ընտանիքները, որոնք դպրոցահասակ երեխաներ ունեն, մեկնում են Հայաստանից Ռուսաստան, ժամանակաւոր աշխատանքի: Յետոյ, որոշ ժամանակ անց, վերադառնում են հայրենիք: Այդ դէպքում, եթէ երեխաները դեռ դպրոցական տարիքում են, նրանք նորից

Հայաստանեան դպրոցներ են ընդունուած: Բնականաբար, Ռուսաստանի քաղաքացիութիւն ընդունելու դէպքում այդ տարբերակը արդէն քիչ հաւանական է, չնայած չի բացառուած: Պատահում է, երբ ծնողները, որոնք մշտապէս բնակուած են արտասահմանում, ցանկանում են, որ իրենց երեխաները Հայաստանում կրթութիւն ստանան:

Ռուսաստանն իհարկէ առաջատար է այն երկրների ցանկում, ուր արտագաղթում են մեր քաղաքացիները: Բայց կայ նաեւ օրինական արտագաղթի այլ հնարաւորութիւն՝ ԱՄՆ-ի Green Card -ը: Օրինակ երեք տարի առաջ այդ վիճակախաղով ներգաղթի վիզա են ստացել մեր աւելի քան երկու հազար քաղաքացիներ: Դա արդէն անվերադարձ արտագաղթ է:

Սահմանադրական Դատարանը Անփոփոխ Ձգեց Ընտրութիւններու Արդիւնքը

Ընտրութիւններու արդիւնքը անվաւեր հռչակելու Գոնկրէս-ՀԺԿ դաշինքի պահանջը Հայաստանի Սահմանադրական դատարանին կողմէ մերժուեցաւ: Երեք օր քննելով եւ խորհրդակցական սենեակի մէջ մօտ երեք ժամ անցնելով՝ անփոփոխ ձգուեցաւ Ապրիլ 2-ի խորհրդարանական ընտրութիւններու արդիւնքները...



Դատարանէն ներս կ'ընթերցուի որոշումը

Որոշումը ընթերցեց ՍԴ-ի նախագահ Գագիկ Յարութիւնեանը՝ այն սկսելով «Յանուն Հայաստանի Հանրապետութեան» բառերով: «ՀՀ Սահմանադրական դատարանը դիմած կուսակցութիւնների դաշինքի անդամ «Հայ ազգային գոնկրէսի» կողմից տեղամասային ընտրական յանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակուած բոլոր անդամները, առանց բացառութեան, ստորագրել են քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ բոլոր արձանագրութիւնները՝ ըստ էութեան վաւերացնելով այդ տեղամասերում քուէարկութեան արդիւնքների հաւաստիութիւնը: Նման իրավիճակներում Սահմանադրական դատարանում իրաւական վէճի նախաձեռնումը ոչ թէ ընտրական իրաւունքի պաշտպանութեան խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»:

ԿԸՅ-ի նախագահ Տիգրան Մուկուչեանը ՍԴ-ի որոշումէն գոհ էր. «Ընտրութիւնների որակը, որը ապահովուեց, եւ կարծում եմ, որ այս որոշման մէջ լիարժէք ծաւալով արտացոլուեց»:

«Գոնկրէս-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները չեն մասնակցած որոշման ընթերցման, իսկ Լեւոն Զուրաբեան իր եզրափակիչ ելույթէն ետք ընդհանրապէս լքած է դատարանի դահլիճը: Ան վստահ էր, որ ՍԴ-ն չի բաւարարեր ընտրութիւններու արդիւնքներուն վերաբերող ԿԸՅ-ի որոշումը անվաւեր ճանչնալու իրենց պահանջը. «Խնդիրը, սակայն, չի լինելու արտագոյցների անբաւարարութեան մէջ. ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտութեան փնտրտուքը, քանի որ դուք այն գիտէք: Դուք այստեղ իրականում միայն մէկ գործ էք անում՝ ինչքան հնարաւոր է աւելի լաւ պաշտպանել Հանրապետական կուսակցութեան եւ Սերժ Սարգսեանի իշխանութիւնը եւ նրա կողմից կազմակերպուած ընտրակեղծարարութիւնը: Ես չեմ կարծում, որ այսօր ճշմարտութիւնը կը յաղթանակի, բայց մի օր դա ազգովին անելու ենք: Ես այս ֆարսին էլ մասնակցելու որեւէ ցանկութիւն չունեմ», ըսած էր «Գոնկրէս-ՀԺԿ» դաշինքը ներկայացուցիչ Լեւոն Զուրաբեան:

Յակոբ Բեգլարեանի Շտաբին Մէջ Գումար Բաժնելու Դարցով Ոչ Ոք Չի Պատժուի

Խորհրդարանական ընտրութիւններու օրը Հանրապետական Յակոբ Բեգլարեանի շտաբին մէջ գումար բաժնելու դէպքով որեւէ մէկը պիտի չպատժուի:

Ըստ Յատուկ քննչական ծառայութեան, Ապրիլի 2-ին «Ազատութեան» թղթակիցը իշխող ուժի թեկնածուի նախընտրական շտաբէն ներս արձանագրած է ոչ թէ ընտրակաշառք, այլ աշխատավարձ բաժնելու դէպք:

Իրազեկ քաղաքացիներու միաւորման ներկայացուցիչ Դանիէլ Իոաննիսեանի կարծիքով, իրաւապահ մարմնի այս որոշումը ցոյց կու տայ, որ ընտրակեղծիքները կազմակերպուած են պետական մակարդակով. «Երբ որ իրաւապահ համակարգը կոծկուած է ընտրակաշառքը, դա նշանակում է, որ միամբողջ սիսթեմ ա գործում վարչական ռեսուրսի, համապետական սիսթեմ...»

Խորհրդարանական ընտրութիւններու քուէարկութեան օրը «Ազատութեան» թղթակից Սիսակ Գաբրիէլեանը Երեւանի Կոնտի թաղամասին մէջ՝ նկատած էր, որ ընտրողները, նախքան տեղամաս երթալը, կը մտնէին պատգամաւորութեան թեկնածու Յակոբ Բեգլարեանի շտաբ: Դուրս գալու ժամանակ անոնցմէ քանի մը հատին

որը ապահովուեց, եւ կարծում եմ, որ այս որոշման մէջ լիարժէք ծաւալով արտացոլուեց»:

«Գոնկրէս-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները չեն մասնակցած որոշման ընթերցման, իսկ Լեւոն Զուրաբեան իր եզրափակիչ ելույթէն ետք ընդհանրապէս լքած է դատարանի դահլիճը: Ան վստահ էր, որ ՍԴ-ն չի բաւարարեր ընտրութիւններու արդիւնքներուն վերաբերող ԿԸՅ-ի որոշումը անվաւեր ճանչնալու իրենց պահանջը. «Խնդիրը, սակայն, չի լինելու արտագոյցների անբաւարարութեան մէջ. ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտութեան փնտրտուքը, քանի որ դուք այն գիտէք: Դուք այստեղ իրականում միայն մէկ գործ էք անում՝ ինչքան հնարաւոր է աւելի լաւ պաշտպանել Հանրապետական կուսակցութեան եւ Սերժ Սարգսեանի իշխանութիւնը եւ նրա կողմից կազմակերպուած ընտրակեղծարարութիւնը: Ես չեմ կարծում, որ այսօր ճշմարտութիւնը կը յաղթանակի, բայց մի օր դա ազգովին անելու ենք: Ես այս ֆարսին էլ մասնակցելու որեւէ ցանկութիւն չունեմ», ըսած էր «Գոնկրէս-ՀԺԿ» դաշինքը ներկայացուցիչ Լեւոն Զուրաբեան:

ձեռքը թղթակիցը գումար նկատած էր, որմէ ետք ան մտած էր շտաբ: Այնտեղ գտնուող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանած էին, որ ոչ թէ ընտրակաշառք կը բաժանեն, այլ աշխատավարձ:

Ըստ ՀԲԾ-ի, պարզուած է, որ ընտրակաշառք չի բաժանուիր, այլ Յակոբ Բեգլարեանի համար աշխատած 14 աթիւիստներ քուէարկութեան օրը զացած են շտաբ 40 հազարական դրամ աշխատավարձ ստանալու:

Նախընտրական շրջանին Հանրապետական կուսակցութեան համար ընտրողներու ցուցակներ կազմած հարիւրէ աւելի տնօրէններու մասին հետաքննութեան հեղինակ Դանիէլ Իոաննիսեանը հակադարձած է՝ աշխատավարձը այս կերպ չեն բաժնեցր. «Դա ապօրինի գործարք է: Մարդը պէտք է գրանցուած լինի որպէս աշխատող, գումար ստանայ, եւ իր համար պէտք է վճարուի եկամտահարկ: Ես չիչեցնեմ սահմանադրական հանրաքուէի պատմութիւնը, երբ լրագրողը ֆիքսել էր «Գագելից» բաժանուող գումարներ, յետոյ իրաւապահները նորից ասել էին, որ դա աշխատավարձ էր, իսկ յետոյ մենք, ուղարկելով հարցումներ հարկային, պարզել էինք, որ այդ մարդիկ բաժանողի մօտ երբեք չեն աշխատել...»:

ԼՈՒՐԵՐ

«Էրտողանը Յնդկաստան Կը Մեկնի՝ Ցեղասպանութեան Մեղքը Խիղճին» Կը Գրէ «The New Indian Express»-ը



Ռեճեփ Էրտողան կը ժամանէ Յնդկաստան

Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Էրտողանին Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Տեյլհի մէջ ընդունած է վարչապետ Նարենտրա Մոտին:

Երկու ղեկավարները քննարկած են քաղաքական եւ տնտեսական համագործակցութեան, ինչպէս նաեւ հակահաբեկչական պայքարին առնչուող հարցեր:

Մինչդեռ, ինչպէս «The New Indian Express» պարբերականի մեկնաբան Ռիտու Շարմանն նշած է, «Էրտողանը Հնդկաստան կը մեկնի՝ Ցեղասպանութեան մեղքը խիղճին»:

Վերլուծաբանները լիչեցուցած են, որ ընդամենը օրեր առաջ՝ 25 Ապրիլին, Հնդկաստանի փոխնախագահ Մուհամմատ Համիտ Անսարին Երեւանի մէջ այցելած է Միծեռնակաբերդի յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցած Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերու լիշատակին:

«Սա ողբերգութիւն է, աննկարարելի տառապանք, որ մարդիկ մարդկանց պատճառով են», - ըսած է Հնդկաստանի փոխնախագահը:

Հնդիկները լաւ կը գիտակցին,

որ ճանչնալով Հայոց ցեղասպանութիւնը՝ կը զայրացնեն թուրքերուն, որոնք կտրականապէս կը մերժեն հայերուն կոտորելու փաստը:

Նիւ Տեյլհի քաղաքական շրջանակներէն ներս կ'ենթադրեն, որ այն Անգարային հասցէագրուած անուղղակի, բայց ցաւոտ ուղերձ է, Հնդկաստանին կը զայրացնէ Քաշմիրի տարածքի շուրջ խճճուած վէճին մէջ Փաքիստանին սատարելու Թուրքիոյ դիրքորոշումը:

Նիւ Տեյլհի մէջ մտադիր են Էրտողանին դժգոհութիւն յայտնել այն կապակցութեամբ, որ թրքական կողմը տնտեսական միջոցներ եւ մասնագէտներ տրամադրած է Փաքիստանի կողմէ հակուող Քաշմիրի ենթակառուցուածքներու զարգացման համար:

Դիւանագիտական յաջորդ հարուածը՝ Էրտողանի այցէն ժամեր առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիատէսին Նիւ Տեյլհի մէջ ընդունելն է: Նարենտրա Մոտին յտակ ըսած է, որ Հնդկաստանը կը սատարէ Կիպրոսի ինքնիշխանութեան:

Թրքական Օդանաւային Ընկերութիւնը կը Մտնէ Հայաստանի Շուկայ

Թրքական «Փեկասուս» օդանաւային ընկերութեան մուտքը Հայաստան կարելի էր նշանակութիւն ունի երկրի մէջ զբօսաշրջութեան զարգացման տեսանկիւնէ: 27 Ապրիլին լրագորոզներու հետ հանդիպման այս մասին ըսած է ՀՀ կառավարութեան



առընթեր քաղաքացիական օդագնացութեան գլխաւոր վարչութեան պետ Սերկէյ Աւետիսեանը:

«Ես կարծում եմ, որ «Փեկասուս» աւիաընկերութեան մուտքը մեր շուկայ Հայաստանը տարածաշրջանում կը պահի մրցակցային դիրքերում: Մեր քաղաքացիների մեծ մասը, ովքեր ճամբորդում են թպիլիսից, հիմնականում օգտուում են կամ «Փեկասուս»-ի կամ Turkish Airlines-ի ծառայութիւններից», - նշած է Աւետիսեան:

Ան աւելցուց, որ ինք առաջին հերթին այդ հարցին կը նայի Հայաստանի մէջ զբօսաշրջութիւնը զարգացնելու տեսանկիւնէ: «Քանի որ «Փեկասուս»-ը կը համարուի եւրոպական ամենայայտնի «լոռֆոսթ»երից մէկը, որի աշխարհագրական ծածկոյթը շատ մեծ է: Սա շատ լաւ հնարաւորութիւն է ընձեռում օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետութիւն այցելելու համար», եզրափակած է Սերկէյ Աւետիսեանը:

Չեխիոյ Նախագահը Մտադիր Չէ Փոխել Դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան Հարցի Վերաբերեալ



Չեխիոյ Նախագահ Սիլու Ձեման 2016-ի Յունիսին Ծիծեռնակաբերդ այցելութեան ընթացքի

Չեխիոյ նախագահ Միլոշ Ձեման մտադիր չէ վերանայիլ իր դիրքորոշումը Օսմանեան կայսրութեան կողմէ հայերու ցեղասպանութեան հարցի վերաբերեալ, որ կը համարէ ժամանակակից շրջանի ամենավատթարագոյն դաժանութիւններէն մէկը, այսօր լրագորոզներուն ըսած է Ձեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:

Ան նշած է, որ «Թուրքիոյ բացասական արձագանգը նախագահին չի գարմացներ՝ այն սպասելի էր»:

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը կոշտ յայտարարութեամբ արձագանգած է Չեխիոյ խորհրդարանէն ներս Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւի ընդունման, ինչպէս նաեւ Չեխիոյ հայ համայնքի հոգեւոր առաջնորդին Միլոշ Ձեմանի յղած նամակին:

«Մենք խստօրէն կը դատապարտենք եւ կը մերժենք Չեխիոյ խորհրդարանի ստորին պալատին մէջ՝ Պատգամաւորներու խորհուրդին կողմէ 25 Ապրիլին ընդունուած բանաձեւը: Մենք նաեւ հրապարտաւորուած ենք նախագահ Ձեմանի նամակին, որ 24 Ապրիլին յղուած

է իր երկրի հայ համայնքին՝ կապուած 1915 թուականի իրադարձութիւններու հետ, որովհետեւ այն լուրջ անհամապատասխանութիւններ կը պարունակէ», - նշուած է Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան կայքին մէջ տեղադրուած յայտարարութեան մէջ:

Թուրքիոյ արտաքին գերատեսչութեան մեկնութեամբ՝ Ձեման իր նամակին մէջ նշած է, որ պատմութիւնը պէտք չէ մեկնաբանուի քաղաքական գործիչներու կողմէ, այն պէտք է վերլուծեն ու մեկնաբանեն պատմաբանները, «սակայն նախագահը կը հակասէ իր սեփական խօսքերուն՝ քաղաքական գնահատականներ տալով 1915-ի իրադարձութիւններուն»:

Անգարան իր դիրքորոշումը ներկայացուցած է Թուրքիոյ մէջ Չեխիոյ դեսպանին: «Քաղաքական բնոյթի այս գործողութիւններու դէմ, որոնք բացայայտ կը հակասեն պատմական փաստերուն, ինչպէս նաեւ օրէնքի հիմնարար դրոյթներուն, մեր դիրքորոշումը փոխանցուած է Անգարայի մէջ Չեխիոյ դեսպանին», - նշուած է Թուրքիոյ արտաքին քաղաքական գերատեսչութեան յայտարարութեան մէջ:

Հայաստանի ՄԴՅԿ-ն Եւ «Հայագն»

Շարունակուած էջ 1-էն

լափոխի մարդու աշխատանքի իրաւունքներու խախտումներ են, որոնք արդիւնքով մարդիկ վերամակով եւ տոշակով կ'արտագաղթեն. «ՄԴՀԿ հետ մենք մի կողմ ենք թողել մեր կուսակցական ամպիցիաները ու հպարտութիւնը եւ միաւորուել ենք մէկ դրօշի ներքոյ ու քայլում ենք առաջ»:

ՄԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստեան իր խօսքին մէջ նշած է, որ չուզեր ինքնագովազդով զբաղուել, սակայն կ'ուզէ նշել, որ այսօր քաղաքական կարեւորագոյն գործընթաց տեղի կ'ունենայ. «Այն, որ երկու քաղաքական ուժ միաւորուում են ոչ թէ նախընտրական շրջանում, այլ այդ պրոցեսներից դուրս, եւ նպատակը գաղափարական միաւորումն է, քաղաքական մտքի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթ է: Մենք միաւոր-

ուում ենք, քանի որ մեր ուշադրութեան կեդրոնում ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է: Մեղաւոր է ոչ միայն իշխանութիւնը, այլեւ ընդդիմութիւնը, որ այդպէս էլ ինստիտուցիոնալ ու ծրագրային ընդդիմութիւն չձեւաւորուեց. մինչ օրս եղածները միայն ասում էին՝ դու գնայ, որ ես գամ: Իսկ մենք՝ Հայագնի հետ միասին լուծելու ենք այդ խնդիրը: Աւելի ողբերգական քաղաքական օրակագ, քան ապրիլեան ընտրութիւններին, չէր եղել, այն, որ ասում էին՝ ես աւելի շատ միլիոնների ներդրում կը բերեմ, քան դու: Սա էր, դրա համար հասարակութիւնը ձայն տուեց ՀՀԿ-ին: Մենք մեր օրակարգով ենք առաջնորդուելու եւ պաշտպանելու ենք հիմնականում աշխատանքի իրաւունքը, որի համար կը ձեւաւորենք խորհուրդ, որը կը ղեկավարի Արմէն Մկրտչեանը»:

Մոսկուայի Մէջ Հանդիպած են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ատրպէյճանի ԱԳ Նախարարները



Էդուարդ Նալպանտեանի, Սերկէյ Լաւրովի եւ Էլմար Մամետեարովի Մոսկուայի հանդիպումը

Մոսկուայի մէջ ռուսական կողմի նախաձեռնութեամբ կայացած է Հայաստանի, Ռուսիոյ եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներ էդուարդ Նալպանտեանի, Սերկէյ Լաւրովի եւ Էլմար Մամետեարովի աշխատանքային հանդիպումը:

Ինչպէս կը տեղեկացնեն Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութեան, հանդիպումին շարունակուած են քննարկումները դարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացը առաջ մղելու շուրջ: Ընդգծուած է Վիեննայի եւ Ս. Փետրասպոլի մէջ 2016-ի Ապրիլին եւ Յունիսին կայացած գագաթաժողովներուն ձեռք բերուած համաձայնութիւններու իրականացման անհրաժեշտութիւնը:

Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին քաղաքական գերատեսչութիւններու ղեկավարները երախտագիտութիւն յայտնած են Ռուսիոյ Դաշնութեան ԱԳ նախարարին՝ դարաբաղեան հիմնահարցի խողով հանգուցալուծման աջակցելուն ուղղուած շարունակական ջանքերու համար: Նախարարները պայմանաւորուած են շարունակել շփումները քննարկուած բոլոր հարցերու առնչութեամբ:

Ռուսիոյ, Ատրպէյճանի եւ Հայաստանի նախարարներու եռակողմ հանդիպումէն ետք անոնց միացած են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահները՝ Ռուսիոյ, Միացեալ Նահանգներու եւ Ֆրանսայի ղեկավարները, ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնակազմի ներկայացուցիչը: Կայացած է մտքերու փոխանակում՝ դարաբաղեան կարգաւորման գործընթացին վերա-

բերեալ:


Ռ. Կիրակոսեան. «Հայաստանն Ու Արցախը Խաղաղութեան Գործընկերներ Չունենեն»

Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներու հանդիպման կայացման փաստը արդէն կարեւոր է. այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Տարածաշրջանային հետազոտութիւններու կեդրոնի նախագահ Ռիչարտ Կիրակոսեանը, անդրադառնալով Ապրիլի 28-ին Մոսկուայի մէջ կայացած Նալպանտեան-Մամետեարով հանդիպման: «Բայց ես գայրացած եմ, որ Հայաստանն ու Արցախը խաղաղութեան գործընկերներ չունեն: Հայաստանը դիւանագիտական առումով ունի գործընկեր, բայց ոչ ռազմական առումով: Իսկ Ատրպէյճանն ամէն դէպքում ունի ռազմավարութիւն, որը ո՛չ դիւանագիտական է, ո՛չ էլ ռազմական: Ատրպէյճանի մօտեցումը մաքսիմալիստական է, նրանք ուզում են ամէն ինչ կամ ոչինչ»:

Ան նաեւ ընդգծած է, որ Ատրպէյճանը անընդհատ կը մեծցնէ բախումներու զարգացման վտանգը:

Անդրադառնալով Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարովի դիտարկման, թէ եկած է խօսքէն գործի անցնելու ժամանակը, Կիրակոսեան ըսած է. «Դա աւելի շատ ռուսական դիւանագիտութեան արտացոլումն է, քան Ատրպէյճանի կողմից դիւանագիտութեան որեւէ առաջընթացի: Կարեւոր է, որ ի տարբերութիւն Ուքրաինայի, Հրիմի, Ռուսաստանն այս հիմնախնդրի պարագայում աւելի շատ է համագործակցում Արեւմուտքի հետ»:

Հայաստանն ու Հնդկաստանը կը Քննարկեն Ռազմաթեխնիքական Համագործակցութեան Հարցեր



Հնդկաստանի փոխնախագահ Մուհամմատ Համիտ Անսարին

Հայաստանն ու Հնդկաստանը կը քննարկեն երկկողմ ռազմաթեխնիքական համագործակցութեան հետ կապուած հարցեր: Պատասխանելով «Ազատութեան» հարցին, այս մասին ըսած է այցով Հայաստան գտնուող՝ Հնդկաստանի փոխնախագահ Մուհամմատ Համիտ Անսարին: «Ասոնք հարցեր են, որ երկու երկիրներու ղեկավարները կը քննարկեն՝ հիմք ընդունելով համատեղ պահանջները», - աւելցուցած է Հնդկաստանի փոխնախագահը:

Նշենք, որ Հնդկաստանի հետ լարուած յարաբերութիւններ ունեցող Փաքիստանը ընդգրկուելու ռազմաթեխնիքական համագործակցութիւն ունի Ատրպէյճանի հետ: Անցած տարուան Հոկտեմբերին Պաքու կը գտնուէր Փաքիստանի վարչապետ Նաւազ Շարիֆը: Վերջինիս հետ բանակցութիւններ վարելէ ետք, Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարած էր. «Կ'ուզենք Փաքիստանէն ձեռք բերել ամենաժամանակակից, բարձր արհեստական սպառազինութիւն: Այս հարցի վերաբերեալ լիակատար համաձայնութեան հասած ենք»:

Փետրուարին Փաքիստանի մայրաքաղաք Իսլամապատ այցելութեան ժամանակ Իլհամ Ալիեւն ու Նաւազ Շարիֆը շարունակած են ռազմաթեխնիքական համագործակցութեան շուրջ բանակցութիւնները, պաշտօնապէս յայտարարած էին, որ կողմերը համաձայնութիւն ձեռք բերած էին փաքիստանեան ռազմաարդիւնաբերական համալրի արտադրանքի գնման վերաբերեալ: Մանրամասներ չէր հաղորդուած, թէ եւ անցած տարուան սեպտեմբերին՝ Հայաստանի անկախութեան 25-րդ տարեդարձի առթիւ Երեւանի մէջ կայացած զօրահանդէսէն ետք, որու ժամանակ ցուցադրուած էին «Իսքանտեր» հրթիռային համալիրներ, լրատուամիջոցները գրած էին, որ Փաքիստանի աջակցութեամբ Ատրպէյճանը ձեռնամուխ պիտի ըլլայ պալիստինի հրթիռներու սեփական արտադրութիւնը հիմնելուն:

Հնդկաստանի փոխնախագահ Մուհամմատ Համիտ Անսարին՝ 24 Ապրիլին մեկնարկած Հայաստանեան եւ օրեայ պաշտօնական այցի ծիրէն ներս երեքշաբթի, Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի հետ հանդիպման ընթացքին, բարձրաստիճան հիւրը ընդգծած էր. «Հնդկաստանը ունի կարողութիւններ եւ պատրաստ է անոնք կիսել Հայաստանի հետ թէ՛

ճարտարագիտութեան, թէ՛ մեքենաշինութեան, թէ՛ տեղեկատուական թեխնոլոգիաներու, թէ՛ առողջապահութեան, այդ շարքին՝ դեղագործութեան, թէ՛ գիւղատնտեսութեան եւ շարք մը այլ ոլորտներու մէջ»:

Անսարին ընդունած է նաեւ նախագահ Սերժ Սարգսեանը: Նախագահի վարչակազմի մամուլ ծառայութեան փոխանցմամբ, «գրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամեակների պատմութիւն ունեցող Հայ-հնդկական յարաբերութիւններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցութեան օրակարգն ընդլայնելու համար»:

Այս ամէնով հանդերձ, սակայն, Հայ-հնդկական առեւտրատնտեսական փոխգործակցութեան ծաւալները չնչին են: Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան, անցած տարի երկկողմ առեւտուրը կազմած է ընդամենը 20,8 միլիոն տոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առեւտուրի 0,4 տոկոսը: Համաշխարհային դրամատան վերջին տուեալներով՝ 2015 թ. Հնդկաստանի բնաւաճութիւնը աւելի քան 1 միլիարդ 311 միլիոն էր, իսկ տնտեսութեան ծաւալը՝ 2 թրիլիոն 91 միլիարդ տոլար: Այս թիւը կը գերազանցէ ամբողջ Եւրասիական տնտեսական միութեան տնտեսութեան ընդհանուր ծաւալը բնութագրող ցուցանիշը:

Երէկ Երեւանի պետական համալսարանին մէջ, դասախօսներու եւ ուսանողներու հետ հանդիպման ընթացքին, Հնդկաստանի փոխնախագահին հարց տրուած է՝ ի՞նչ հեռանկար կը տեսնէ Հայաստանի միջոցաւ ԵՏՄ-ի հետ յարաբերութիւնները խորացնելու համար: «Երէկ օրուայ մեծ մասը անցուցինք Հայաստանի ղեկավարութեան հետ քննարկելով, թէ ինչպէս կրնանք առաջ մղել մեր երկու երկիրներու միջեւ առկայ համագործակցութիւնը:

«Այդ համագործակցութիւնը, ինչպէս եւ ու Հայաստանի ղեկավարութիւնը կը պատկերացնէ, մէկ ուղղութեամբ համագործակցութիւնն է: Պիտի օգտագործենք այս կամ այն միութեան, երկկողմ ու բազմակողմ յարաբերութիւններու ծիրէն ներս առկայ բոլոր միջոցները՝ առաջ մղելու համար մեր շահերուն համապատասխանող համագործակցութիւնը», - պատասխանած է Հնդկաստանի փոխնախագահը:

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly
 Enclosed a check for (one year)
 * \$50,00 * \$100,00 (first class) for USA
 \$ 125,00 (Air Mail) for Canada.
 \$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----
 Address: -----
 City: ----- State: ----- Zip Code: -----
 Country: -----
 Tel: ----- Email: -----

Եւրոխորհրդարանէն Ներս Զամոզուած են՝ Զարկ է Դադրեցնել Թուրքիոյ Զետ ԵՄ-ին Անդամակցելու Շուրջ Բանակցութիւնները

Եւրոպական խորհրդարանէն ներս ներկայացուած բոլոր առաջատար քաղաքական ուժերը համակարծիք են՝ Թուրքիոյ հետ ԵՄ-ին անդամակցութեան շուրջ բանակցութիւնները պէտք է դադրեցուին: Իրար յաջորդող այս կարծիքները Պրիւքսէլի մէջ հնչած էին Չորեքշաբթի երեկոյեան՝ Եւրոխորհրդարանի լիագումար նիստի ընթացքին, որու օրակարգային թեմաներէն մէկը 16 Ապրիլին կայացած հանրաքուէէն յետոյ Թուրքիոյ մէջ ստեղծուած իրավիճակն էր:



«Այն պահուն երբ սահմանադրական փոփոխութիւնները ամբողջութեամբ ուժի մէջ մտնեն, Թուրքիան ալ աւելի պիտի հեռանայ եւրոպական շափանիչներէն: Խօսքը, նախեալապէս, իշխանութեան թեւերու տարանջատման եւ դատական համակարգի անկախութեան մասին է», - դիմելով եւրոպացի խորհրդարանականներուն, յայտարարած է Եւրոմիութեան հարեւանութեան քաղաքականութեան եւ ընդարձակման հարցերով յանձնակատար Եոհանէս Զանը:

Եւրոխորհրդարանի խոշորագոյն խմբակցութեան՝ Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան ներկայացուցիչները անհամեմատ աւելի կոշտ էին իրենց գնահատականներուն մէջ: Խմբակցութեան ղեկավար՝ գերմանացի Մանֆրէտ Վէպլըր, օրինակ, պնդած էր, որ Թուրքիոյ՝ Եւրոմիութեան անդամակցելու հեռանկարներու շուրջ խօսակցութիւնները իրականութեան մէջ «ինքնախաբէութիւն են»:

«Տեսողութեան հետ խնդիրներ չունեցող իւրաքանչիւր անձ կը հասկնայ, որ եկած է Թուրքիոյ հետ յարաբերութիւնները վերագնահատելու, յանձնակատար Զանի կողմէ այստեղ բարձրացուած հարցերուն պատասխանելու ժամանակը: Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան համար Թուրքիոյ լիիւրա անդամակցութիւնը Եւրոմիութեան աչքեւ իրատեսական չէ: Երեսպաշտութեան որեւէ դրսեւորման հարկաւոր է վերջ տալ», - յայտարարած է Վէպլըր:

Եւրոխորհրդարանէն ներս ներ-

կայացուած ազատականները եւս համոզուած են, որ ժամանակն է փոխել Թուրքիա-Եւրոմիութիւն համագործակցութեան ամբողջ ձեւաչափը: Այս մասին յայտարարած է Եւրոխորհրդարանի մէջ ազատականներու եւ դեմոկրատներու ղաղինքի ղեկավար՝ Պելճիքայի նախկին վարչապետ Կի Վերհոֆսթատը, որու համոզմամբ, Պրիւքսէլը պէտք է պարզապէս իրաւաբանօրէն ամրագրէ բանակցային գործընթացին մէջ ստեղծուած տէ-ֆաքթօ կացութիւնը:

«Այժմ շատ կարեւոր է, որ մենք համագործակցութեան նոր ձեւեր գտնենք, նոր առաջարկ ընենք Թուրքիոյ: Իմ համոզմամբ, Թուրքիոյ հետ անդամակցութեան բանակցութիւնները հարկաւոր է դադրեցնել: Փաստական առումով՝ այդ գործընթացը արդէն իսկ սառեցուած է: Զեւական առումով, Թուրքիոյ հետ բանակցութիւնները դադրեցուած չեն, բայց, փաստօրէն, սառեցուած են», - յայտարարած է Վերհոֆսթատը:

Եւրոխորհրդարանէն ներս երէկ ծաւալուած քննարկումներու ծիրէն ներս յատկապէս ուշադրաւ էին Թուրքիոյ՝ Եւրոմիութեան անդամակցելու օգտին աւանդաբար հանդէս եկող քաղաքական խումբերու մօտ առկայ տրամադրութիւնները: Այս առումով՝ խօսուել էր Մեծ Բրիտանիոյ Պահպանողական կուսակցութեան անդամ Սայէտ Քամալի ելոյթը, որ իր գործընկերներուն կողմէ կ'ընէր սին յոյսեր չառաջացնել Անգարայի մօտ:

«Նախեալապէս, մենք պէտք է Թուրքիոյ հետ ազնիւ ըլլանք եւ ըսենք, որ այդ երկիրը կրնայ երբեք Եւրոմիութեան անդամ չդառնալ: Մտահոգութիւնները չափազանց շատ են. իսլամական մե-

Ռուսաստան կը Շարունակէ Ատրպէյճանին Մատակարարել Զէնք ու Զինսարքեր



Ատրպէյճան հասած են ռուսական զէնքի եւ նորագոյն ռազմական սարքի նոր խմբաքանակ: Զէնքն ու զինսարքերը Ռուսաստանը մատակարարած է Ատրպէյճանին երկու երկիրներու միջեւ ռազմաթեւաբանական համագործակցութեան մասին աւելի վաղ ստորագրուած համաձայնագրի ծիրէն ներս: Այս մասին Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութիւնը վկայակոչելով գրած է ռուսական եւ ատրպէյճանական մամուլը:

Զէնքն ու զինսարքերը Ատրպէյճան հասած են ծովային ճանապարհով, թէ յատկապէս ինչ սարքերու մասին է խօսքը՝ Ատրպէյճանի ռազմական գերատեսչութիւնը չէ մանրամասնած, սակայն տարածած տեսագրութեան մէջ լուսանկարներուն մէջ կ'երեւին զրահամեքենաներ:

Զէնքի եւ ռազմական սարքի

հետ միասին Ատրպէյճան ժամանած են նաեւ ռուս մասնագէտներ: Անոնք պէտք է սորվեցնեն ատրպէյճանցի զործընկերներուն, թէ ինչպէս օգտագործել այդ զէնքն ու սարքերը:

Յիշեցնենք, որ Ատրպէյճանը սկսած է աշխոյժօրէն ռուսական զէնք գնել 2000-ականներու սկիզբէն, 2003 թուականին Մոսկուան եւ Պաքուն կնքած են ռազմաթեւաբանական համագործակցութեան մասին համաձայնագիր, որու ծիրէն ներս այնուհետ ստորագրուած են զէնքի մասին բազմաթիւ պայմանագիրներ: Ամենախոշոր գործարքը Ատրպէյճանը կնքած էր Ռուսաստանի հետ 2010-ին, որու ծիրէն ներս Պաքուն շուրջ 4 միլիարդ տոլարի զէնք ու զինսարքեր գնած էր Մոսկուայէն, այդ շարքին՝ 100 հատ T90C թանկ, քանի մը տասնեակ «Սմերչ» եւ «Սոլնցեպիոկ» համակարգեր:

Ծամանութիւն ունեցող պետութեան հանդէպ առկայ կանխակալ տրամադրութիւնները, հանգամանքը, որ երկիր տարածքի մեծ մասը կը գտնուի Ասիոյ մէջ, միլիոնաւոր թուրքերու Եւրոմիութեան տարածքէն ներս ազատօրէն տեղաշարժելու իրաւունք չնորհելը, ԵՄ կառույցներուն մէջ Թուրքիոյ ծանրակշիռ դերակատարութիւնը, ինչպէս նաեւ այն իրողութիւնը, որ Թուրքիոյ անդամակցութեան պարագային Եւրոմիութեան արտաքին սահմանները կը հասնին Իրան, Իրաք եւ Սուրիա», - յայտարարած էր բրիտանացի պատգամաւորը:

Թուրքիոյ գծով Եւրոխորհրդարանի գեկուցող, Հոլանտան ներկայացնող ձախ պատգամաւոր Քամալի Փիլիին բանավէճի մասնակիցներէն թերեւս միակն էր, որ կոչ

կ'ընէր՝ մտածել այն քայլերու մասին, որոնք պիտի հետեւին Թուրքիոյ անդամակցութեան բանակցութիւններու վերջնական դադրեցման:

«Եթէ անգամ բանակցութիւնները դադրեցուին, նոյնն է՝ Թուրքիա-Եւրոմիութիւն չարաբերութիւնները պիտի շարունակեն փոխազհատելու բնոյթ կրել: Թուրքիոյ հետ համագործակցութիւնը կրնայ շարունակուել այն ոլորտներէն ներս, ուր մարդու իրաւունքներն ու ժողովրդավարութիւնը որեւէ նշանակութիւն չունին: Այդ նպատակով Եւրոմիութեան տնտեսական կարողութիւնները կրնան որպէս լծակ օգտագործուիլ՝ Թուրքիոյ մէջ բարեփոխումները խթանելու նպատակով», - յայտարարած է Փիլիին:

Bedros S. Maronian
818/500-9585

Siamanto B. Maronian
818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

<p>6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048</p> <ul style="list-style-type: none"> • Life Insurance • Health Insurance • Group & Individual • Long Term Care • Disability 	<p>805 East Broadway Glendale, CA 91205</p> <ul style="list-style-type: none"> • Estate Planning • Will & Living Trust • Full Annual Review • Mortgage Protection • College Planning 	<p>300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101</p> <ul style="list-style-type: none"> • Workman's Compensation • Employee Benefits • Annuity • IRA • 401K & 403B
--	---	---

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Աճիրաճեղս է

Coverage & Protection should be on the top of your priority list.

Seniors 65 & Up Medicare Supplements • Insurance • Prescriptions Drugs RX • Benefits

Փոխընթացային Յուշագիր ԶԲԸՄ-ի ԵՆ ԵՈՒՆԻԿԵՖԻ ՄԻՋԵԼ



ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի (ԵՈՒՆԻՍԵՖ) Հայաստանեան գրասենեակը եւ Հ.Բ.Ը.Մ. Հայաստանը այսօր փոխընթացային յուշագիր մը ստորագրեցին Երեւանի մէջ, նպատակ ունենալով տեղական համայնքներու զարգացման ծրագիրներու մէջ Սփիւռ.քը նոյնպէս մասնակից դարձնելու ուղղութեամբ իրենց ձիգերը համատեղելու: Ծրագիրը պիտի գործադրուի Together4Armenia (Միասին՝ Յանուն Հայաստանի) կայք-հարթակի (www.Together4Armenia.am) միջոցով: Նորարար այս հարթակը Սփիւռ.քի համապատասխան ասպարէզներու փորձագէտներուն կարելիութիւնը պիտի տայ իրենց գիտելիքները եւ փորձառութիւնները փոխանցելու տեղական համայնքներուն եւ քաղաքացիական հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչներուն:

«Թէեւ սկզբնական շրջանին նախատեսուած էր հարթակը ծառայեցնել մանուկներու եւ երիտասարդներու վերաբերող հարցերու, սակայն ի սկզբանէ ատիկա այլ ասպարէզներու վրայ ալ տարածուելու ներուժը ունէր, ինչպէս արուեստը, մշակոյթը, տեղեկատուական ճարտարարուեստները եւ գիւղատնտեսութիւնը», -նշեց Հայաստանի մէջ ԵՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Թանիա Ռատոչայը: Ան աւելցուց. «Հայաստանի եւ Սփիւռ.քի միջեւ այսպիսի կապի մը ամրապնդումը կարեւոր է ոչ միայն մեր աջակցութեան կարիքը ունեցող տեղական համայնքներու մէջ բնակող մանուկներու, երիտասարդներու եւ ընտանիքներու, այլ նաեւ ասպարէզային կազմակերպութիւններու ընդգրկուելու գործընկերութիւններու համար»:

Հարթակը ձեւաւորուած էր «Աշխատանքային գաղթի ընկերային հետեւանքներու մեղմացում» ծրագրի շրջանակներու ծիրին մէջ, որ ֆինանսաւորուած է Եւրոպական Միութեան կողմէ եւ իրագործուած ԵՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով: Միանալով այդ հարթակին, Հ.Բ.Ը.Մ. Հայաստանը պիտի իրականացնէ իր «Bridge for CSOs» ծրագիրը, որ նոյնպէս կը ֆինանսաւորուի Եւրոպական Միութեան կողմէ: Ծրագրի նպատակը տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպութիւններու կարողութեանց բարելաւումն է՝ քաղաքացիներու կարիքներուն լաւագոյնս հետամուտ ըլլալու համար, որ ինքնին Together4Armenia հարթակի հիմնաքարն է:

«Կարողութիւններու փոխանակման այս կարեւոր առցանց գործիքի շուրջ ԵՈՒՆԻՍԵՖ-ի հետ

մեր գործընկերութիւնը Հ.Բ.Ը.Մ. -ին առիթը կու տայ օգտագործելու սփիւռ.քի ներուժը: Սփիւռ.քի ծրագրուած ներգրաւումը ռազմավարական առաջնահերթութիւնն էրն է Հ.Բ.Ը.Մ. -ի համար: Անիկա կ'օգնէ մեզի դառնալու կողմերը իրարու կապող վստահելի կամուրջ մը, որ հաստատուն լուծումներու միջոցով պիտի նպաստէ Հայաստանի հզօրացումին» - ըսաւ Հ.Բ.Ը.Մ. Հայաստանի նախագահ եւ վարչական ժողովի անդամ Վազգէն Եագուպեանը:

Ապագային ԵՈՒՆԻՍԵՖ պիտի շարունակէ աշխատիլ 4 թիրախային մարզերու մէջ՝ Լոռի, Տաւուշ, Շիրակ եւ Գեղարքունիք, կեդրոնանալով մանուկներու առընչուող հարցերու լուծումին վրայ: Հ.Բ.Ը.Մ. Հայաստանը ուշադրութիւն պիտի դարձնէ աւելի լայն տարողութեան ծրագիրներու իրականացման վրայ՝ նպատակ ունենալով տեղական քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւններու արհեստավարժ կարողութեանց ամրապնդումը՝ Սփիւռ.քի համապատասխան փորձագէտներու եւ այլ գործընթացներու հետ համապատասխանեցնելով եւ ձեւաւորելով քաղաքացիական հասարակական կազմակերպութիւններու կառավարումին ուղղուած կայուն կրթական համակարգ տեղական համայնքային հետ համագործակցութեան միջոցով:

Տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեանի Յայտարարութիւնը

Թուրքիոյ Հայոց Պատրիարքութեան Տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեան իր հետ ունենալով Կրօնական ժողովի Ատենապետ Սահակ Եպիսկոպոս Մաշալեանը 19 Ապրիլ Զորեքշաբթի օր Սուրբ Փրկիչ Հիւանդանոցին մէջ հանդիպում մը ունեցած էր Պոլսոյ կարգ մը հաստատութիւններու վարչականներուն հետ: Սրբազանը աւելի ետք 21 Ապրիլին հրատարակած գրութիւնով մը այդ հանդիպումին բովանդակութիւնը փոխանցեց նաեւ հասարակութեան:

Պէքճեան Սրբազան. «սիրելի որդիներ եւ եղբայրներ» ուղերձով սկսող իր գրութեան մէջ նախ շնորհակալութիւն կը յայտնէ ցուցաբերուած համբերատար ու հաւատարիմ մերձեցման համար: Կը յայտնէ թէ ինք նախորդ հինգ շաբաթներու ընթացքին զուգացած է իսկոյն փոխադարձող ոճէ եւ խնդիրները դիտած է որոշ բանակցութիւններ կատարելով եւ միշտ համբերութիւնը պահելով:

«Պետութեան առջեւ խիստ կարեւոր հանգրուան մըն էր հանրաքուէն, որու համար մեզմէ պահանջուած էր համբերութիւն պահել 85-րդ պատրիարքը ընտրելու գործին մէջ: Թէեւ պատրիարքի ընտրութիւնը ամբողջովին մեր եկեղեցւոյ ներքին խնդիրն է, սակայն նկատի կ'ունենանք նաեւ երկրի իշխանութիւններու տեսութիւնները: Համոզուած եմ որ հիմա այլեւս պէտք է սկսի նոր պատրիարքը ընտրելու գործընթացը:

Տեղապահ ընտրութեանէն ետք եւ կ'ակնկալելի թէ հասարակութիւնը ու անոր ներկայացուցիչները զօրակցին նախատեսուած ընտրութեան եւ թէ Պատրիարքարանէ ներս իշխողները նկատի ունենան տեղապահ ընտրութեան թելադրանքները: Յաւօք նշեմ թէ այս ակնկալութիւններս չեն կայացած:

Համոզուելով թէ գործընթացի մեկնարկման փուլին հասած ենք յարմար դատեցի ՎԱ-ՏԻՓ-ի հա-



մակարգչական խմբակի հետ խորհրդակցութիւն մը ունենալ: Ըստ իմ նկատումներուն ժողովականները կը յարգէին տեղապահ ընտրութիւնը, բայց կը վարանէին ընտրութեան գործընթացի մեկնարկման մասին: Ամէն պարագայի անոնք յայտնեցին թէ յառաջիկայ 10-15 օրերու ընթացքին ընտրութեան գործընթացը կը մտնէ իր բնական հունին: Ես ալ այս յայտարարութիւնը նկատի ունենալով որոշած եմ ձեռնարկել կարգադիր Յանձնախումբի կազմութեան համար եւս խորհրդակցութիւններ կատարելու:

Միւս կողմէ դարձեալ կը նկատեմ որ տեղապահ ընտրութիւնը կատարած պատուարժան հոգեւորականները որոշ ճնշումներու կ'ենթարկուին: Կ'ուզեմ որ միայն իրենց խղճի ձայնին հետեւելով կամք գործադրած այս եղբայրներս ժամ առաջ դուրս գան այդ ճնշումներէն: Այս պարագային կոչ կ'ուղղեմ Պատրիարքական Աթոռը գործնականապէս իր իշխանութեան մէջ պահպանելու, որպէսզի այս անվայել ընթացքը շուտով վերջ գտնէ:

Ինչպէս ծանօթ է տակաւին իմ ուսերուս վրայ է պատուաբեր պարտականութիւն մը, Գերմանիոյ Հայոց Առաջնորդի կոչումի պահանջածները: Լոկ այդ պատճառաւ ալ մերթ ընդ մերթ պիտի հարկադրուիմ Պոլսոյ գահէն հեռանալու եւ իմ կիսատ մնացած աշխատութիւնները շարունակելու համար կարճատեւ պիտի այցելեմ Գերմանիա: Աստուած անպակաս ընէ իր բարեգութիւնն ամբողջ մեր բոլորին վրայն»:

MOTHERS' DAY

MUSIC - DINNER - ENTERTAINMENT

Saturday, MAY 13, 2017 starting @8:00pm

ADDRESS: GARO SOGHANALIAN HALL
1060 N. ALLEN AVENUE, PASADENA, CA 91104
Entrance Donation \$40

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ

Կազմակերպութեամբ՝

ՀՄՄ-ի ՏԻԿԵԱՅ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ

Տեղի կ'ունենայ Ծաքաթ, 13 ՄԱՅԻՍ, 2017
երեկոյեան ժամը 8:00-էն սկսեալ,

վայր՝ Փասատինա,
ԿԱՐՕ ՍՈՂԱՆԱԼԻԱՆ ՍՐԱՎԷՆ ՆԵՐՍ
Մուտքի նւէր՝ \$40

Happy Mother's Day

ԼԱՐՔ ԵՐԱԺՇՏԱՆՈՅԸ ՈԳԵԿՈՉԵՑ ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿԻ ԵՒ ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԸ



Հայոց Յեղասպանութեան 102րդ տարեդարձին առթիւ քաղաքական մեծ միջոցառումներու առընթեր տեղի ունեցան մշակութային ձեռնարկներ: Լարք Երաժշտանոցը եւս անմասն չի մնաց այս բոլորէն եւ գեղարուեստական բարձրորակ հանդիսութեամբ մը նշեց 20րդ դարու առաջին ցեղասպանութեան տարելիցը, նուիրուած հանճարեղ Կոմիտասին ու Պարոյր Սեւակին:

Արդարեւ, Ուրբաթ Ապրիլ 28, 2017, Կլենտէյլի Փրեսպիթըրիւրն եկեղեցին փութացած էին բազմահարիւր հայրերին, յարգելու համար Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն սրբադասուած նահատակներու յիշատակը ու գրական-գեղարուեստական համերգին միջոցով խոնարհելու անոնց տառապած հոգիներուն առջեւ:

Եկեղեցւոյ բեմին մօտ գետեղուած էր անմահն Կոմիտասի նկարը, որուն շուրջ պլպլացող մոմերը կարծես «ի խորոց սրտի խօսք» էր Աստուծոյ ուղղուած արտացոլացնելով մեր նոր սերունդի սէրը, մորմոքն ու պահանջատիրութիւնը:

Գեղարուեստական յայտագրի ղեկավար ծանօթ ասմունքող եւ Լարք Երաժշտանոցի փոխ տնօրէնուհի Թագուհի Արզումանեան իր ողջոյնի խօսքին մէջ պանծացուց յիշատակը մեր երաժշտութիւնը հարստացնող անմահն Կոմիտասին եւ Հայ գրականութեան տիտաններուն որոնք զոհերն եղան Մեծ Եղեռնին:

Այնուհետեւ անմեղ Հայ նահատակներն ու Կոմիտասը խորհրդանշող սպիտակագգեստ տասնեակ մը պարմաններ խորհրդաւոր կեր-

պով բեմ բարձրանալով իւրաքանչիւրն առանձնաբար արտասանեցին հատուածներ հանճարեղ գրող Պարոյր Սեւակի «Անլուելի Զանգակատուն» պոէմէն: Արդարեւ մեծ պատրաստութեամբ ներկայացուած այս պոէմի ասմունքով ներկաներն ապրեցան հայ ժողովուրդի արհաւիրքի օրերը: Իսկ Կոմիտասը՝ «Դու մեր հաստատ Մասիս սարը, Վստահելի թիկունքն ես մեր, Մեր երգերի Օնվասարը Ու բիրակնեան ակունքն ես մեր



Մեր արնոտած հաւքի լեզուն»: Այնուհետեւ յայտագրի երկրորդ մասնով ներկաները վայելեցին Լարք Երաժշտանոցի տարբեր դասարաններու աշակերտներու որակաւոր համերգը: Բոլոր անհատ կատարումներն ալ առնուած էին անմահն Կոմիտասի ստեղծա-

Շար.ը էջ 19

ՄՈՆԹԵՊԵԼԼՈՅԻ Ս. ԽԱՉ ՄԱՅՐ ՏԱԾԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՕՆԱՎԱԾԱՐԸ

Մոնթեպելլօ-Շաբաթ, Մայիս 20ին կազմակերպուած է Ս. Խաչ Մայր Տաճարի 9րդ տարեկան տօնավաճարը որ պիտի ընդգրկէ աւանդական հայկական ճաշեր, երաժշտութիւն եւ բոլոր տարիքներու յարմար հաճելի ժամանց:

Այս առթիւ հրաւիրուած է առանձին յանձնախումբ մը որ ճիգ կը թափէ անցեալ տարուան 1600 հոգիի ներկայութիւնը գերազանցել: Տօնավաճարի վայր է Սբ. Խաչ Մայր Տաճարի շրջափակը 900 West Lincoln Avenue, Montebello CA, 90640 եւ պիտի տեւէ կէսօրէ յետոյ ժամը 2:00էն մինչեւ գիշերուայ ժամը 10:00:

Ինչպէս նախորդ տարիները, այս տարի եւս պիտի հրամցուին տեղւոյն վրայ պատրաստուած հայկական խորոված, փիլլաւ, պֆօրէկ, տերեւով փաթթոց, թարմ ու տաք թոնիլիի հաց ինչպէս նաեւ միջին արեւելեան եւ հայկական դասական

խմորեղէններ: Առիթ պիտի ընծայուի որ ներկաները կարենան վերոյիշեալ ճաշերը եւ անուշեղէնները գնելով տուն տանին:

Ժամանցի համար հրաւիրուած է DJ International նուագի հաստատութիւնը տհօլի նուագով ներկաները առիթ պիտի ունենան հայկական շուրջպարեր սորվելու կամ դիտելու հայկական պարախումբերու ելոյթները:

Մանուկներու համար նախատեսուած է պզտիկ կենդանաբանական պարտէզի բաժին մը զանազան խաղեր եւ մրցումներ: Տօնավաճարը պիտի ունենայ ապրանքներ ծախող կրպակներ, գարեջուրի սպասարկութիւն, թաւուրի մրցաշարք եւ եկեղեցիի այցելութիւն:

Յաւելեալ տեղեկութիւններ եւ կրպակներ ապահովելու համար հաճեցէք հեռաձայնել Եկեղեցիին գրասենեակը 323-727-1113 թիւին կամ տօնավաճարի կայքէջին դիմեցէք:

ՄԱՇՏՈՑ ԳՈԼԷՃ ԳԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 25 ԱՄԵԱԿԸ ԵՒ ԴՈԿՏ. ԿԱՐՊԻՍ ՏԵՐ ԵՂԻԱՅԵԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ 40 ԱՄԵԱԿԸ



Տեղի պիտի ունենան երկու ձեռնարկ: Կիրակի Յունիս 4-ին տեղի պիտի ունենայ Մաշոց Գոլէճի հիմնադրութեան 25ամեակը, եւ Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի մանկավարժական, գիտական, ազգ.հաս., համայնքային (Միացեալ Նահանգներու մէջ) գործունէութեան 40 ամեակը: Այս գոյգ յրբեւեաններու տօնախմբութիւնը պիտի կայանայ Ֆինիսիա ճաշարանին մէջ:

Մաշոց Գոլէճի իրագործումները 25 տարիներու ընթացքին:

- * Ուսանողութիւն 7,065
- * Շրջանաւարտներ 7,034
- * Աշխատանքի տեղաւորում 96 %
- * Պաշտօնէութիւն 28
- * Պատուոյ դասախօսներ 5
- * Համայնքային ձեռնարկներ 168
- * Մամուլի հաղորդագրութիւններ 474
- * Գոլէճի ստացած գնահատականներ 112
- * Հեռուստացոյցի ծրագրեր 2,768

* Հրատարակութիւններ 21 * Ուխտագնացութիւն դէպի Հայաստան եւ Արեւմտեան Հայաստան 12 * Պատուոյ փրօֆէսորի կոչում 16 * Պատուոյ Դոկտ.ի կոչում 12 * Այցելուներ (տեղական) 4,064 * Այցելուներ (միջազգային) 988 փափաքողներ բարեհաճին հեռաձայնել Մաշոց Գոլէճ հետեւեալ թիւով (818) 548-9345

Կիրակի Յունիս 11-ին, երեկոյեան ժամը 5:00-ին տօնակատարութիւնը պիտի շարունակուի Փաստինայի Հայ Նազովրեցի եկեղեցւոյ մէջ, ուր պիտի գործադրուի մշակութային բարձրորակ գեղարուեստական յայտագիր մը, մասնակցութեամբ գաղութի տաղանդաւոր արուեստագէտ-արուեստագիտուհիներու: Նոյն յայտագրի ընթացքին պիտի ներկայացուի Դոկտ. Տէր Եղիայեանի նոր հրատարակուած, աննախադէպ հատորի «Voices in Silence» ֆոթօալպոմի շնորհանդէսը:

Saturday, May 20, 2017

ARMENIAN FOOD FAIR & FEST 2017

presented by the Armenian Apostolic Holy Cross Cathedral

2 pm – 10:00 pm
Beer Garden Open Until Midnight
900 W Lincoln Ave ▪ Montebello
Admission: Adults \$2.00 Kids (12 & under) Free

Find us on Facebook #AFF2017
For Info Call (323) 727-1113

armenianfoodfair.com

Grand Sponsor: ARF DRO GOMIDEH

Massis Weekly

Volume 37, No. 17

Saturday, May 6, 2017

Armenian FM and US State Secretary Exchange Messages on 25th Anniversary of Establishment of Diplomatic Relations

YEREVAN -- Foreign Minister of Armenia Edward Nalbandian and US State Secretary Rex Tillerson have exchanged messages on the 25th anniversary of the establishment of diplomatic relations between Armenia and the USA.

Edward Nalbandian mentioned in his message that during the past quarter century Armenia and the USA have established friendly relations based on mutual trust and respect and have recorded numerous achievements in different spheres.

The Armenian Foreign Minister stated that the USA was the first country to open an embassy in Yerevan, and stood with the newly independent state, including by large-scale assistance projects which were particularly vital during the first years of the statehood.

Minister Nalbandian noted that the high-level interstate political dialogue develops. The two states closely cooperate in international organizations bringing their contribution to international efforts of finding solutions to common challenges and threats.

The Armenian FM expressed conviction that the Armenian-American interstate commission and the Trade and investments council are productive formats for the progress of economic cooperation. Referring to the development and investment programs of the US in Armenia, Minister Nalbandian noted that they are an important component of bilateral cooperation which the Armenian side is

interested to further expand.

Minister Nalbandian noted that Armenia always highlights the role of the USA as an OSCE Minsk Group Co-chair state and reaffirms Armenia's resolve to continue joint works with the Co-chairs aimed at exclusively peaceful settlement of Nagorno Karabakh conflict.

Edward Nalbandian emphasized the significant contribution of the American-Armenian community in the relations of the two states, expressing conviction that the Armenian community will continue serving as a key bridge of Armenian-American partnership.

US State Secretary Rex Tillerson highly appreciated the partnership between Armenia and the USA that developed during the past quarter century.

The US State Secretary stated that the USA is proud of the joint achievements recorded since the independence of Armenia.

State Secretary Tillerson notes that the American-Armenian community makes invaluable contribution to the development of Armenia and the USA.

Speaking about the future of Armenian-US relations, Rex Tillerson stated that the USA will continue the cooperation with the Government of Armenia, business circles, and the civil society for the implementation of initiatives aimed at security, democracy and economic development.

Armenia Slams Azerbaijan After Fresh Peace Talks



MOSCOW (RFE/RL) -- Armenia accused Azerbaijan of obstructing the Nagorno-Karabakh peace process after the foreign ministers of the two states met in Moscow on Friday for fresh talks hosted by their Russian counterpart, Sergey Lavrov.

Lavrov initiated the trilateral meeting in an attempt to get the conflicting parties to narrow their differences on a peace plan drafted by Russia, the United States and France.

In a statement on the meeting, the Russian Foreign Ministry said its participants "stressed the need to fulfill" confidence-building agreements that were reached by Armenia's and Azerbaijan's president at their last meetings held in

Vienna and Saint Petersburg last year.

"The ministers agreed to continue contacts on all discussed issues," said the statement.

It added that after their trilateral session Lavrov, Edward Nalbandian and Elmar Mammadyarov were joined by the American, Russian and French diplomats co-chairing the OSCE Minsk Group. It gave no details of the ensuing "exchange of views on the state of affairs in the Nagorno-Karabakh settlement."

The Minsk Group's U.S. co-chair, Richard Hoagland, expressed hope late last month that Mammadyarov and Nalbandian will

Continued on page 4

Armenian Customs Officers Prosecuted For Azeri Fruit Smuggling

YEREVAN -- Armenia's State Revenue Committee (SRC) on Tuesday accused some of its customs officers of being bribed by smugglers to allow illegal tax-free imports of Azerbaijani apples to the country.

The SRC said they as well as the individuals engaged in "illegal entrepreneurship" will be prosecuted on corresponding charges.

The apples apparently grown in Azerbaijan were first discovered in some food stores in Yerevan late last month, causing a stir in the Armenian press and on social media. Some commentators decried the discovery on moral grounds, saying Armenia must not buy any products from a country with which it remains in a de facto state of war.

Many others pointed out that the imported apples were not taxed and did not undergo mandatory safety inspections at the border. The Armenian State Service for Foodstuff Safety cited this fact when it confiscated

hundreds of kilograms of the fruit from stores and markets last week.

The SRC officially stated on April 26 that its customs checkpoints on Armenia's borders with Georgia and Iran did not formally process any Azerbaijani imports. It pledged to conduct an investigation.

Announcing the results of that inquiry, the SRC said it has established that some customs officers at Armenia's main border crossing with Georgia accepted kickbacks to allow the smuggling of the apples. A statement by the tax and customs agency did not identify those officers or specify their number. It said only that a criminal case has been opened against them and sent to state prosecutors.

The statement added that the prosecutors have also been asked to press charges against the alleged smugglers. They too were not identified.

Armenia's National Security Ser-

Continued on page 4


Former U.S. Ambassador John Marshall Evans Calls Armenian Genocide Denial 'Worst Alternative Fact' of the Century

NEW YORK (Den of Geek) -- At the premiere of the Intent to Destroy documentary movie, former U.S. ambassador John Marshall Evans has called Armenian Genocide denial the worst alternative fact.

Joe Berlinger's Intent to Destroy is a revelatory experience for moviegoers as it winds its way through the festival circuit in the coming months. An eye-opening documentation about the history of the Armenian Genocide, it makes for an efficient and precise record on a grim topic many Westerners have been deprived of learning about for the better part of the last century.

Yet the most fascinating aspect of the film is not a recollection of where the bodies were buried, but rather how a multi-generational campaign by the Turkish government, and with an increasing complicity by the U.S. one, has attempted to erase this devastating crime against humanity from the history books.


One man with direct knowledge of such details was on hand when Intent to Destroy premiered at the



Tribeca Film Festival Tuesday night. John Marshall Evans was a career diplomat in the U.S. Foreign Service when he was appointed by President George W. Bush to be United States Ambassador to Armenia in 2004. And as the film shows, the beginning of the end for his short tenure in that position started after he broke with at least 25 years of American foreign policy and

Continued on page 3

Defense Ministers of Armenia, Iran Meet in Moscow



MOSCOW -- Defense Minister of Armenia Vigen Sargsian and his Iranian counterpart Hossein Dehqan discussed the Nagorno-Karabakh conflict late on Wednesday at a meeting held on the sidelines of an international security conference in Moscow.

"The heads of the defense agencies of Armenia and Iran once again emphasized that the problem has no military solution," the Armenian Defense Ministry said in a statement.

The statement gave no other details of the talks, saying only that they also touched upon other, unspecified "issues of mutual interest."

Sargsian already met Dehqan as well as other Iranian leaders when he paid an official visit to Tehran in late January. "It is not acceptable to resort to force to solve regional problems,"

the Iranian defense chief said after their talks.

Vigen Sargsian met with the Minister of Defense of Serbia on the same day. Highlighting the similarities between the Armenian and Serbian peoples, the sides expressed confidence that these similarities will be great precedents in deepening Armenian-Serbian relations. It was noted that a large scope of cooperation exists in military industrial, research, military medical, military educational and other areas.

Cooperation in peacekeeping operations was mentioned as an example of effective cooperation. The Ministers of Defense of Armenia and Serbia agreed to communicate more intensively, in order to render the discussions concerning bilateral cooperation more practical.

India and Armenia to Expend Economic Scientific and Military Cooperation

YEREVAN -- India and Armenia on Tuesday signed three agreements to strengthen bilateral cooperation, including military cooperation, after Vice President of India Hamid Ansari held discussions with the Armenian leadership including Prime Minister Karen Karapetian, President Serzh Sargsian and Foreign Minister Eduard Nalbandian.

"These are matters that the leadership of the two countries discuss on the basis of mutual requirements," Ansari told reporters when asked about the possibility of Indian-Armenian defense ties. He said that the two states intend to "further our cooperation in the areas of common interest."

Both sides also stressed that terrorism is a major concern for the world and there cannot be double standard on this issue.

During the discussions, Ansari emphasized that there is nothing like good or bad terrorism. Both sides acknowledged that international community has to speak in one voice against the terrorism and there cannot be double speak on this menace.

Armenia stated that how it had provided voluntary support for India at international forums that also include the United Nations (UN).

Ansari's talks with Karapetian focused on economic issues, with the Armenian premier saying that his gov-

ernment is ready to put in place "necessary favorable conditions" for Indian companies interested in Armenia. According to official Armenian statistics, Indian-Armenian trade stood at a modest \$21 million last year.

Briefing about the talks, Preeti Saran, Secretary (East), Ministry of External Affairs, said that India and Armenia are celebrating 25 years of their diplomatic relations and the visit of Vice President begins a new chapter in their ties.

During the discussions, the two countries acknowledged that connectivity between the two sides is a vital aspect of their ties and agreed to augment cooperation in terms of direct flights between the two nations, Saran said.

In order to improve people-to-people contact, the two sides also agreed for liberalizing their visa regimes, she said.

Saran further stated that the two sides also decided to augment cooperation in agriculture sector and a joint working group will soon have a meeting to finalize the details.

There also talks on enhancing space cooperation between the two nations, in which satellite, remote sensing data and training of scientists are some of the vital aspects. And India has extended help to Armenia in this sector, she said.


PACE Bureau Declares 'No Confidence' in Pedro Agramunt as President

STRASBOURG -- The Bureau of the Parliamentary Assembly of the Council of Europe (PACE) declared that it has no confidence in Pedro Agramunt as President of the Assembly in Strasbourg meeting on Friday. The assembly said that Agramunt is no longer authorized to make any official visits, attend meetings or give public statements on behalf of the PACE as its president.

"The President chose not to attend the Bureau today, and has not presented a letter of resignation. As a result, and in the context of the current Rules of Procedure under which the President cannot be compelled to resign, the Bureau felt it necessary to take these steps," said Sir Roger Gale (United Kingdom, EC), Senior Vice-President of the Assembly, after chairing the Bureau meeting.

"The standards and principles of the Parliamentary Assembly are more important than any individual member, and the integrity of our Assembly must be upheld," he added.

The Bureau is responsible for the co-ordination of the activities of the Assembly and of its committees. It assists the President in his or her functions and guides the Assembly's external relations. It takes decisions on the organization of part-sessions and ple-



nary sittings. It consists of the President, the twenty Vice-Presidents of the Assembly, the heads of the political groups and the chairpersons of the Assembly's general committees.

Agramunt, a Spanish centre-right politician, has failed to take a decision at the last meeting of PACE in March to investigate allegations of "caviar diplomacy" which has swirled around the Council of Europe's parliamentary assembly for years, with Azerbaijan accused of offering cash and luxury gifts in exchange for favorable votes.

Critics say Azerbaijan uses the assembly to add a veneer of legitimacy to the authoritarian rule of its president, Ilham Aliyev, who has ruled the country since 2003.

Azeri and Turkish Military Hold Joint Exercises



BAKU (RFE/RL) — Turkish and Azerbaijani troops began on Monday joint military exercises in Azerbaijan highlighting close military ties between their states.

The Turkish military's General Staff said late last week that the five-day drills are aimed at boosting "friendship" between Turkey and Azerbaijan and improving the interoperability and coordination of their armed forces. They will take place near Baku, it said in a statement.

There was no word on the number of Turkish soldiers participating in the drills. Official Azerbaijani photographs of their arrival at an airbase near Baku on April 22 suggest that there are roughly a hundred of them.

The Azerbaijani Defense Ministry, for its part, said the "tactical" war games will also involve armored vehicles, artillery and anti-aircraft systems and military helicopters. It did not specify how many Azerbaijani sol-

diers are participating in them. According to Azerbaijani news agencies, the ministry also said drills stem from a Turkish-Azerbaijani agreement on military cooperation.

Ankara and Baku signed a treaty on "strategic partnership and mutual assistance" in 2010. It is not clear whether the treaty commits the Turkish military to fighting on the Azerbaijani side in case Baku attempts to forcibly regain control over Nagorno-Karabakh.

A senior Karabakh official, Davit Babayan, said the authorities in Stepanakert will be closely monitoring the Turkish-Azerbaijani exercises. "We consider it a regular exercise and are pursuing our policy accordingly," he told Tert.am. "If there is any provocation, there will be a response."

Babayan also accused Ankara of playing a "destructive" role in the region. "Turkey has always prodded Azerbaijan to take military action," he claimed.

Armenian Genocide Resolution Adopted in Colorado Legislature



DENVER — The Colorado State Legislature adopted a resolution recognizing the 102nd anniversary of the Armenian Genocide. Members of both the House of Representatives and Senate voted unanimously to adopt the resolution at the capitol on Wednesday.

The resolution states: “We express support for efforts toward constructive and durable relations between the country of Armenia, the homeland for the 22 Armenian people, and its neighbors, based upon acknowledgment of the facts and ongoing consequences of the Armenian genocide, and a fair, just, and comprehensive international resolution of this crime

against humanity.”

“We, the members of the Colorado General Assembly acknowledge April 26, 2017, and April 26 of each year thereafter, as “Colorado Day of Remembrance of the Armenian Genocide”; and that we express support for efforts toward constructive and durable relations between the country of Armenia, the homeland for the Armenian people, and its neighbors, based upon acknowledgment of the facts and ongoing consequences of the Armenian genocide, and a fair, just, and comprehensive international resolution of this crime against humanity,” the resolution states.

Spanish City of Villena Officially Recognizes and Condemns Armenian Genocide

VILLENA -- The city of Villena of Spain adopted an institutional statement according to which it officially recognizes and condemns the Armenian Genocide, the Armenian Embassy in Spain has reported.

The statement, adopted by the Villena City Council, describes the



1915 events as Genocide and crime against humanity.

The condemnation of such crimes is important in terms of excluding new similar events. It is worth mentioning that before the voting the Turkish side tried to exert pressures as a result of which the representatives of the People’s and Socialist parties changed their stances at the last moment, however, this didn’t have any impact on the voting results which included Villena in the list of over three dozen Spanish cities that recognized the Armenian Genocide.

The results of voting of parties represented in the City Council are the

followings: European Greens (Los Verdes Europa) – 11 votes in favor, People’s Party (PP) – 7 votes against, and the Socialist Party (PSOE) – 3 votes abstained.

Villena is a city in Spain, in the Valencian Community. It is located at the northwest part of Alicante, and borders to the west with Castilla-La Mancha and Murcia, to the north with the province of Valencia and to the east and south with the province of Alicante. It is the capital of the comarca of the Alto Vinalopó. The municipality has an area of 345.6 km² and a population of 34,928 inhabitants as of INE 2008.

the current counselor to a U.S. president.

“The denial of the Armenian Genocide, I think, is the worst case of alternative facts of the last hundred years,” Evans told a theater full of filmmakers, journalists, and descendants of Armenian survivors. “Governments do tell falsehoods from

Khachkar Dedication Ceremony at Azusa Pacific University



AZUSA -- On April 22, 2017, the Armenian Student Association at Azusa Pacific University (APU) through the generous gift of APU alumnus Gary Mkrtychyan and family, dedicated a khachkar (cross-stone) to their campus. This commemoration ceremony was in remembrance of the 1.5 million Armenians that were slain during the Armenian Genocide of 1915-1923 at the hands of the Ottoman Turkish empire.

As descendants of genocide survivors, APU's ASA wanted to honor those who were slain for their Christian faith and Armenian identity. Elijah Hakobian, president of the ASA, hosted the ceremony. Rev. Joe Matossian, APU alumnus of 1963, opened up with prayer and gave an empowering and uplifting speech about the Armenian spirit. He extended a call to action for justice to be constituted on behalf of the Armenian people against the crimes that were committed by the Ottoman Turkish empire.

Secondly, the president of the

university, Dr. Wallace, shared about a book his grandmother had published about her best friend who survived the Armenian Genocide called "Love Beyond Measure". He shared how the Armenian story had an influence on his family and how it became a part of their story as well.

The final speaker was Dr. Baloian, pastor, author and professor of Biblical and Religious studies at the university. He shared entertaining highlights of one of his visits to Armenia where he learned the significance of the khachkar (cross-stone).

APU Vocal Performance students, Talar Arslanian and Maral Kurdian performed Armenian classical pieces. Arslanian, dedicated an Armenian hymn called "Der Voghormia ("Lord Have Mercy") by Komitas. Kurdian, sang an Armenian folk song titled "Giligia" (Cilicia) that was written by Nahabed Rusinian.

Friends, family and members of the community joined in support to remember and honor the victims of the Armenian Genocide.

time to time for reasons they think outweigh the ethical considerations.” And that includes 102 years of denials first by the Ottoman Empire during World War I and then by its Turkish successor.

As the Oscar nominated documentary Berlinger shows in his film, the Republic of Turkey has denied that the deaths of 1.5 million Armenians between 1915 and 1923 either occurred, or would technically qualify as a genocide after that term was created in 1948. This is likely further muddled since the Treaty of Sèvres, signed between the Allied Powers and the Ottoman Empire in 1920, required part of what is modern day northeastern Turkey be annexed into an independent Armenian state.

Nevertheless, a century later, the Turkish government not only fails to acknowledge that its predecessor committed genocide, but it actively fuels propaganda to discredit research on the travesty—not to mention pressures the U.S. government (which frequently uses the Turkish Incirlik Air Base as a vital strategic point for all military incursions in the Middle East) to ignore this history.

“It has everything to do with the alliance with Turkey, with all the things we saw in the film about Turkey’s position in the Middle East,” Evans

said during the premiere. “We’ve invested great hopes in Turkey over the years, and after the recent referendum, we’re very worried about the direction in which Turkey is going. But it’s significant in 1951, in a written submission to the World Court at The Hague, the United States characterized the Turkish massacres of Armenians as one of the outstanding examples of genocide in human history, along with the first Roman persecutions of the Christians and the Nazi massacres of Jews and Poles in World War II. In 1952, a year later, Turkey joined NATO. Since that time, the United States has not used the word genocide.”

And as Evans alluded to, this geopolitical argument over the facts has taken on new wrinkles in the purported “post-truth” world that was ushered in by major elections in Western states in 2016. For instance, even in the advent of The Promise—a film that is intended as much to educate as entertain—a primarily Turkish financed alternative called The Ottoman Lieutenant was released in February. That film depicted its own grandiose love story during the First World War, albeit in a Turkish landscape where the Armenians were belligerent dissidents, and not rounded up victims of mass murder.

Former U.S. Ambassador John Marshall Evans

Continued from page 1

called the Armenian slaughters for what they were: a genocide. Now, 11 years and several administrations after his departure from the State Department in 2006, Evans was ready to make an ironic correlation between this twist of language and a new term created by

Major Conference on Recent Armenian Archaeology to Take Place at UCLA



LOS ANGELES -- A major conference dedicated to the latest developments and discoveries of Armenian archaeology will take place on Saturday, May 13, 2017, in the main conference room of the Charles E. Young Research Library at UCLA. Titled "New finds, new insights: advances in Armenian archaeology over the last decade," the day-long event is the third Hampartzoum and Ovsanna Chitjian conference on Armenian Studies, organized by the Cotsen Institute of Archaeology at UCLA.

The conference will feature a distinguished roster of speakers including Boris Gasparyan, Artur Petrosyan, Dr. Arsen Bobokhyan, Dr. Miqayel Badalyan, and Dr. Mkrtich Zardayan. The speakers will be introduced by Prof. Peter Cowe, director of the Research Program for Armenian Archaeology and Ethnography and Narekatsi Chair of Armenian Studies at UCLA. Remarks will be delivered by Prof. Willeke Wendrich, Director of the Cotsen Institute of Archaeology, and Joan Silsbee, Chair of African Cultural Archaeology at UCLA.

The conference will also include a signing ceremony, during which a Memorandum of Understanding between UCLA and the Institute of Archaeology and Ethnography (IAE) of the National Academy of Sciences of Armenia will be formalized.

"The focus of this conference is of great importance for Armenology and the Armenian community, as traditionally there has been a serious lack of exposure to archaeology and its impact on our understanding of Armenian history," Prof. Cowe said and continued, "Most of our research to date has been textually-based. But this

needs to be balanced by the contribution of material culture - that is to say, archaeological field work - in order to provide a more rounded and comprehensive view of Armenian life. This need is all the more significant with regard to Armenian prehistory, as archaeology is our main source of knowledge about that vast era."

Boris Gasparyan, a researcher at IAE, will present his findings about the "Initial occupation of the Armenian Plateau."

Artur Petrosyan, another researcher at IAE, will speak about "Armenia from the late Paleolithic to the first complex societies."

With a presentation titled "Vishap (dragon) stones in the context of the Bronze and Iron Age archaeology of Armenia," Dr. Arsen Bobokhyan, senior researcher at IAE, will speak about some of Armenia's most intriguing prehistoric monuments.

Dr. Miqayel Badalyan, Director of the Karmir Blur branch of the Erebuni Museum, will speak about "Recent investigations of Urartian sites in the Republic of Armenia."

The Silk Road will be the focus of Dr. Mkrtich Zardayan, Chair of IAE's Department of Archaeology of Ancient Armenia. Dr. Zardayan's conference paper is titled "Classical Armenia on the Great Silk Road: the archaeology of the economy and cultural integration of the ancient world."


The May 13 conference, which is open to the public, will start at 10:30 am. Attendees will be provided with refreshments and lunch. Paid parking will be available in Structure 4 (221 Westwood Plaza, Los Angeles, CA 90095) and Structure 5 (302 Charles E. Young Drive North, Los Angeles, CA 90095).

St. Gregory Church Pasadena Dr. Richard Hovannisian to Present his Latest Book

PASADENA -- Dr. Richard Hovannisian to Present his latest book "Armenian Communities of the Northeastern Mediterranean: Musa Dagh-Dort-Yol-Kessab".

This power-point presentation is based on the last three volumes of Professor Hovannisian's UCLA conference series "Historic Armenian Cities and Provinces." It focuses on lesser known but vibrant Armenian communities in Asia Minor, such as Ismid, Bardizag, Adabazar, Armash, and Bursa as far as Knoia; the Cappadocian region of Gesaria/Kayseri, Talas, Evkere, Tomarza, and Evereg-Fenese; and Northeastern Mediterranean coastal centers of Dort-yol, the Sanjak of Alexandretta, Musa Dagh, and Kessab, an area where the rugged and sturdy people repeatedly demonstrated their heroism.

On Sunday May 7, 2017 @ 12:30p.m. immediately after Badarak Service @ St. Gregory Armenian Ap-




ostolic Church Pasadena
2215 E. Colorado Blvd, Pasadena, CA 91107.
Light reception provided.
Book purchase and signing available after program. Free admission

Lecture on the Festal Work of St. Gregory of Narek by Dr. Abraham Terian

MISSION HILLS -- The Ararat-Eskijian-Museum and The National Association for Armenian Studies and Research (NAASR) present "The Festal Work of St. Gregory of Narek" by Dr. Abraham Terian on Sunday May 7th at 4PM, Ararat-Eskijian Museum/Sheen Chapel, 15105 Mission Hills Rd. Mission Hills Ca 91345.

The Festal Works of St. Gregory of Narek, Annotated Translation of the Odes, Lita-nies, and Encomia, is the title of Dr. Terian's latest book. Besides introducing his book to the public, the author will also lecture on the mystic theology of the Saint. "Composed as liturgical works for the main feasts of the liturgical year, these poetic writings are literary masterpieces in both lyrical verse and narrative. Unlike St. Gregory's better-known penitential prayers, these show a jubilant author in a celebratory mood. In this volume Abraham Terian, an eminent scholar of medieval Armenian literature, provides the non-specialist reader with an illuminating translation of St. Gregory of Narek's festal works. Introducing each composition with an explanatory note, Terian places the works under consideration in their author's thought-world and in their tenth-century landscape." Liturgical Press, Col-legeville, MN, 2016.
Dr. Abraham Terian is professor



emeritus of Armenian theology and patristics at St. Nersess Armenian Seminary, Armonk, New York. A recipient of the Fulbright Distinguished Chair in the Humanities award, Diasporan Fellow of the National Academy of Sciences of the Republic of Armenia and Fellow of the Ambrosian Academy of Milan, he has extensive publications in the fields of Hellenistic, Early Christian, and Classical Armenian literature.

There will be a musical program on St. Gregory of Narek, performed by Garine Avakian, accompanied by Vatche Mankerian.

For more information about the event, contact the Ararat-Eskijian Museum at (747) 500-7585 or Ararat-eskijian-museum@netzero.net, or NAASR at (617) 489-1610 or hq@naasr.org.

Armenia Slams Azerbaijan After Fresh Peace Talks

Continued from page 1

"prepare the ground" for a fresh meeting of their presidents. The Russian statement said nothing about the possibility of such a summit.

Nalbandian's press office released a virtually identical statement on the meeting, while a spokesman for the Azerbaijani Foreign Ministry said only that the foreign ministers will brief the presidents on its results.

In separate written comments made later in the day, the Armenian

Foreign Ministry spokesman, Tigran Balayan, condemned Baku for a fresh ceasefire violation in Karabakh that left an Armenian soldier dead on Friday morning.

"Baku is again demonstrating that the negotiation process is not important to it," Balayan told the official Armenpress news agency. "Otherwise, it would not have endangered the process on the day of the foreign ministers' meeting by blatantly violating the ceasefire again."

Armenian Customs Officers Prosecuted

Continued from page 1


vice (NSS), which deals with smuggling cases, told RFE/RL's Armenian service (Azatutyun.am) at the weekend that it is taking measures to "clarify all circumstances of the import operation" and identify the individuals involved in it.

Corruption within the Armenian customs service has long been widespread, with many businesspeople using bribes and government connections to avoid or underpay import

duties. The current SRC chief, Vartan Harutiunian, pledged to crack down on corrupt practices among customs and tax officers when he was appointed to run the government agency in October.

A figure close to Prime Minister Karen Karapetian, Harutiunian said in December that he plans to remove "corrupt and unhealthy elements" from the SRC. He also promised tougher action against tax evasion. Critics have used the apple scandal to question the seriousness of his anti-graft efforts.

ՇԱՐԺԱՆԿԱՐ - «ԽՈՍՏՈՒՄԸ»



ՍԱՐԳԻՍ ՎԱՅՍԱԿ

Բեմադրությունը՝ Թեոֆիլ ձորձ: Բեմագրությունը՝ Թեոֆիլ ձորձ եւ Ռոպին Սուրբաբեյ: Նկարահանում՝ Հալիլ Սուրբաբեյ: Արտադրությունը՝ Էրիք Իսրայելյան, Մայք Մէտափոլ եւ Ռեյլի Ջորջ: Երաժշտությունը՝ Կապրիել Ժարէտ:

Գլխավոր խաղարկուիները՝ Օսկար Այզակ, Շարլոթ Լը Պոն եւ Քրիստիան Բեյլ:

Երկրորդական դերերով՝ Ռատ Շերպէժիժա, Անժելա Սարաֆեան, Կարէն Պոյաճեան, Գէորգ Մալիգեան:

Ֆինանսավարումը՝ Գրեք Գրիգորեան՝ հարիւր միլիոն տոլար իշխանական յատկացումով:

Մեր մեծ եղբունը որպէս ցեղասպանութիւն բոլորին ճանչցնելու մեր հարիւրամեայ ճիգը ազգային մղձաճանջի վերածնունդ է: Քաղաքական մարզերէն ներս որոշ յաջողութիւն արձանագրելէ ետք, Արուեստի եւ գրականութեան ընդգրկումներէն ներս սակայն չկրցանք համապատասխան ուժգնութեամբ եւ վաւերականութեամբ բնորոշող երկեր ստեղծել: Մանաւանդ, շարժանկարի արուեստէն ներս այնքան կարեւոր եւ արդիւնաւոր փրոպագանտի դերը օգտագործել չկրցանք, միայն միջակութիւններ հրամցելով: Օրինակ, Հանրի Վեռնէօյ-Աշոտ մալաքեանի «Մայրիկ» եւ Ատոմ Էկոյեանի «Արարատ» ֆիլմերը ատենին թէեւ մեզ խանդավառեցին, բայց ժամանակի հեռացումով դիտուած, այսօր կը նշմարենք անոնց անբաւարարութիւնները, հակառակ «Մայրիկ»ի Գլոտիա Քարտինալի եւ Օմար Շերիֆի հոյակապ եւ հարազատ խաղարկութեան նեցուկին, եւ «Արարատ» ի քիչ մը ամէն բան եւ ներկայ եւ անցեալի հայ ամէն նշանաւոր անձնաւորութիւններու ներգրաւումով ստեղծեցին որոշ հետաքրքրութիւն, բայց երկու պարագաներուն ալ բուն ջարդեղենը իր ամբողջական բնոյթով եւ ահագնութեամբ չտրուեցաւ հանդիսատեսին, գոհանալով միայն գանազան անջատ հատուածներ քով

քովի բերելով: Անոնք գլխավորապէս շեշտը դրին Եղեռնին հետագայ արդիւնքներուն վրայ:

Պէտք է ընդունիլ նաեւ, թէ ֆինանսավարման եւ հետեւաբար անբաւարար թեքնոլոգիան պարտադրած սեղմումները պատճառահանդիսացան մասնակիօրէն անյաջող այդ արդիւնքին: Շարժանկարային մեծ բեմադրութիւններուն համար ճիշդ այս կարեւոր բացը բառնալու համար, հարկեղա ապահովել Գրեք Գրիգորեանի առատաձեռն նիւթական նեցուկը եւ անոր ժրջան հոգաբարձու տղթըր էրիք Իսրայելյանին իմաստուն տնօրինութիւնը:

Թեոֆիլ ձորձի «Խոստումը» արդիւնքն է այս համագործակցութեան պսակումին: Արդարեւ՝ տոկոսն իսպրիսներու վրայ հիմնաւորուած գործ մը, որ կը գոհացնէ ամէն բանէ առաջ սինեմայի արուեստին բոլոր էական պահանջները եւ մանաւանդ՝ ձեռնարկին առաջնահերթ նպատակը՝ բացայայտել ցեղասպանութեան ահագնութիւնը իր հակամարդկային երեւոյթով եւ քստմնելի բնոյթով, տրուած՝ ոչ թէ պարզ նկարագրականի արուեստականութեամբ, այլ՝ բաբախուն, ապրուած կեանքերու հոլովոյթի մը ընդմէջէն, սիրոյ սրտառուչ տրամաչի մը յուզական ծաւալումով, ֆիլմին տալով վաւերականութեան հետ նաեւ՝ ամբողջականութեան մը ուժգնութիւնը:

Ա՛յ ժամանակն է հասկնալու համար որ պէտք է կասեցնել հարիւրաւոր ոչ-արհեստավարժ կարճամեթրաժ վարժութիւնները, որոնք արդէն քաջածանօթ իրողութիւններու եւ հանրայայտ յայտարարութիւններու կրկնութիւններն են, մեծ մասամբ անարուեստ մատուցումով հրամցուած: Ուղղակի ժամավաճառութիւնն եւ արդէն վտիտ միջոցներու ալ վատնում են անոնք, սխալ դատողութիւն ստեղծելով շարժանկարային արուեստին ընկալումին համար:

«Խոստումը» նեղմիտ ըմբռնումով, հայկական ֆիլմ մը չէ, այլ հայու դրամով եւ ապապրանքով,

բայց ամերիկեան, չըսելու համար համաշխարհային արհեստավարժ փորձառութիւն եւ հմտութիւն վայելող օտար արուեստագէտներու յղացումով եւ տեսլականութեամբ իրագործուած գործ մըն է, սահմանուած՝ միջազգային հանրութեան ներկայացնելու ահաւոր ոճիւրը գործադրուած մեծ պետութիւններու անտարբերութեան տակ, նոյնիսկ ոմանց ալ մեղաւկցութեամբ հովանաւորուած: Այս կարեւոր կէտը ընդգծուած է գերմանական մեղաւկցութեան պարագային, իսկ միւսներուն անտարբերութիւնը մեղմացուած՝ ամերիկեան դեսպան Մորկընթաուի շատ յաջող նկարահանուած հատուածով:

Ֆիլմին գլխավոր յատկանիշը անշուշտ բեմադրիչ Թեոֆիլ ձորձին հաւատարմութիւնն է պատմութեան հանդէպ, կարեւորը անկարեւորէն զանազանելու իր կարողութիւնը եւ անոր ընդգծումը: Իրապաշտ պատկերացումներով նախ սահմանափակ է միջավայրն ու մթնոլորտը եւ իր իրապաշտութեան չմոռնալով տալու տեղական գոյնի նպաստն ու հմայքը, որոնց գրաւչութեան մէջ իսկ գետեղելով ոճիւրին ահաւոր գործադրութիւնը, եւ այսպիսի հակադրութեամբ ան յաջողած է բարձրացնել պատահածին տրամաթիւրը եւ ողբերգականութիւնը: Իր ոճը արագ է, դիպուկ եւ միշտ ճշգրիտ: Անշուշտ այս մարզէն ներս, նկարահանող Խալիլ Սուրբաբեյի շարժումն եւ մանաւանդ ջղուտ գամբրայով արժեցուցած է բեմադրիչին յղացումները: Արդիւնքը՝ ֆիլմին փոթորկայտյգ մթնոլորտը գոր պէտք չէ շփոթել

արկածասիրական աժան ֆիլմերութաւալքին հետ:

Թեոֆիլ ձորձին միւս կարեւոր յատկանիշն է հարազատ, ապրող եւ համոզող կերպարներու կերտումը եւ գանոնք մարմնացնող դերակատարներու ճշգրիտ ընտրութիւնը: Օսկար Այզակ, Քրիստիան Բեյլ եւ Շարլոթ Լը Պոն եռեակը սքանչելի խաղարկութեամբ կենդանացուցին իրենց վիճակուած դերերը, գանոնք օժտելով նուրբ, գունեղ բայց գուռապ ու տեղին դիմախաղերով, աչքերու շարափոփոխ արտայայտութիւններով, անոնց մութն ու լոյսը ընդգծելով:

Ֆիլմին ընդհանուր մթնոլորտին մեծապէս նպաստած էր նաեւ շարժանկարային հանրածանօթ լիբանանցի Կապրիել Ժարէտ երաժշտահանը, որ իր միշտ տեղին, միջադէպին ոգին ու մթնոլորտը կենսաւորող, ներդաշնակ եղանակաւորումով կը կշռաւորէր դէպքերուն եւ մթնոլորտին զգացողականութիւնը եւ ընկալումը:

Յաջողութեան այս տուեալներով օժտուած իրագործում մը կը նկատենք «Խոստումը» եւ արժանաւորապէս 2017-ի Օսկարի թեկնածու: Մինչ այդ սակայն, զայն կը նկատենք արժէքաւոր ներդրում մը՝ ցեղասպանութեան նուիրուած երկերու վտիտ շարքերուն վրայ, մեզի ներշնչելով նորանոր նուաճումներ այս անգամ նաեւ հայկական ուժերու բեմադրութեամբ, եւ դարձեալ հայկական ֆինանսավարումով: Այդ ուժերը չեն պակսիր մեր մօտ, երբ ունինք Ատոմ Էկոյեանին եւ Վիգէն Զալտրանեանին նման տաղանդաւոր բեմադրիչներ արդէն:

JENNY'S IMMIGRATION & SOCIAL SERVICES

Հաստատութեան տնօրէն եւ հայ համայնքին տարիներ շարունակ օգնութիւն ցուցաբերած փորձառու ճեմի Աբրահամեանը շարունակում է օգտակար լինել մեր հայրենակիցներին կառավարութեան կողմից գաղթականութեան փաստաթղթերի, հիւանդութեան, թոշակների եւ պետական օգնութեան ձեւակերպման անհրաժեշտ ծառայութիւններով:

Քաղաքացիութեան Կեդրոն
 1436 W. Glenoaks Blvd., Glendale, CA 91201
 Tel: (818) 242-8196 Fax: (818) 937-9120

-Քոլոր ճանապարհներով Green Card եւ այլ գաղթականական ծառայութիւններ

-Եթէ երբեւէ ունեցել էք խնդիրներ, որը կարող է ձեզ խանգարել քաղաքացիութեան հարցով, մի մտահոգուէք, մենք ձեզ կ'օգնենք ...

Passport and Immigration Photos



Jenny Abrahamian
 Թարգմանութիւններ՝ Հայերէն, Անգլերէն, Արաբերէն, Ռուսերէն, Պարսկերէն եւ այլն
 -Լիազօրագրեր/ Appostille

Ծառայութիւններ

- Հէշտ եւ կարճ ճանապարհով հիւանդութեան թոշակ SSI-SSA
- Medi-Cal
- CAPI, Sponsor-ով կամ առանց Sponsor-ի

LIVE SCANS



Fingerprinting

Նոտար/Notary

Վստահեցէք մեր տարիներու փորձառութեան եւ արդար աշխատանքին

Ձեր գաղթականական եւ այլ հարցերու շուրջ ամէն հարցումի պատասխանը մեր մօտ կը գտնուի (Section 8, խնամակալ, եւ այլն)

SEROP'S CAFE

GREEK & LEBANESE FOOD

SERVING BATON ROUGE SINCE 1979

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՍԵՐԱՍՏԱՑԻ ՎԱՅԱԳՆԻ (ԳՐԻԳՈՐ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ) ՅԵՏ ՄԱՅՈՒ ԳԱՎԱՏԱԳԻՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ...

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԻՍԿՐԱՏԵԱՆ


Տոբթ. Եղիկ ձերթեանի հեղինակած «Ս. Վահագն (Գրիգոր Նալպանտեան)» մենագրութեան յառաջաբանին մէջ Գրիգոր Զանիկեան կը հարցադրէ. «Եւ ո՞վ գիտէ ինչպէս կը շարունակուէր Ռահիլի Մ. Վահագն» յետ մահու ճակատագիրը, եթէ Ս. Վահագնի օրագրութիւններէն ալ անշուք տետրին չծանօթանար լի բանանահայ ծանօթ հասարակական-քաղաքական գործիչ, ծառայող մտաւորական ու պատմաբան Եղիկ ձերթեանը...» (էջ 11):

«Ս. Վահագնի (Գրիգոր Նալպանտեան)» գիրքը «Հրատարակելու» մատենաշարի երկրորդն է, հրատարակուած՝ Պէյքրութ, 2017-ին, հեղինակին նախաձեռնութեամբ: Եղիկ ձերթեան Ս. Վահագնի դժուար ընթացքներէն ձեռագիրը բաժանաբար վերծանած է: Ան պարզապէս է ժամանակի մամուլը, գանազան վաւերագիրներ եւ թղթածրարներ, յայտնաբերած նոր սկզբնաղբիւրներ եւ վե՛րականացած հայոց պատմութեան հերոսական ժամանակաշրջանի մը մէջ գործած, բայց մոռցուած Սեբաստացի Վահագնի անձնավերջութիւնը: Հեղինակը ուսումնասիրած է կէս դարու ժամանակաշրջանի հայկական մամուլը, որոնք մէջ են «Մշակ», «Դրօշակ», «Երիտասարդ Հայաստան» եւ «Արարատ» թերթերը: Եղիկ ձերթեան ալ մամուլին հետ տարբերակ մէջ բերուած ներկայիտարած է իր աշխատութեան մէջ: Գնահատելով հեղինակին աշխատանքը, Գրիգոր Զանիկեան կը գրէ. «Եղիկ ձերթեանի գրչին ներքոյ, նրա շնորհիւ՝ անշխիւմ հայ հերոսը, մէկը ալ քիչ նուիրեալներին, էջ առ էջ իր յարութիւնն է առնուած, շարունակուած է իր անանձնական կեանքը» (էջ 12):

Ս. Վահագն (Գրիգոր Նալպանտեան) ծնած է Սեբաստիա, 1872-ին: Հինգ տարեկանին կը կորսնցնէ մայրը: Մեծ մայրը հոգ կը տանի անոր, իսկ հայրը Կ. Պոլիս կը մեկնի: Այս տեղեկութիւնները կը գտնենք գիրքին առաջին գլուխին մէջ, ուր Եղիկ ձերթեան Սեբաստիոյ մասին աշխարհագրական եւ պատմական մանրամասն գիտելիքներ կը փոխանցէ ընթերցողին:

Գրիգոր Նալպանտեան դպրոցէն դուրս կու գայ փոքր տարիքին՝ «փայտերով ծեծի» պատճառաւ (էջ 17): Անոր նման ըմբոստ երեխայ մը չէր կրնար աղբիւրի «դաստիարակչական» եղանակներ կիրառող դպրոցի մը մէջ մնալ: Ան 12 տարեկանին թուրք պատանիի մը հետ կուրծի կը բռնուի ու կը դաշտնահարէ գայն: Հօրեղբայրները Գրիգորը կը փախցնեն Կ. Պոլիս, ուր 1890-ին ան Հնչակեան Կուսակցութեան շարքերը կը մտնէ: Հոն ան կը հանդիպի իր մանկութեան ընկերոջ՝ Նազարէթ Լուսիկեանի, որ հնչակեան գործիչ դարձած էր: Գրիգոր կը միանայ վերջինիս կազմած «տասնեակ»ին: Անոնք «Հնչակ» եւ ալ յեղափոխական գրականութիւն կը կարգան ու կը տարածեն Կ. Պոլսոյ հայոց միջավայրին մէջ:

Գրիգոր Նալպանտեան գործած մասնակցութիւն կը բերէ Կ. Պոլսոյ մէջ Հնչակեան Կուսակցու-



թեան առաջին ժողովրդային ելոյթին՝ Գում Գաբուի ցոյցին: 15 Յուլիս 1890-ի ալ ցոյցը կը կատարուէր գաւառի հայութեան անտանելի վիճակին համար բողոքի «պահանջագիր» մը ներկայացնելու Բարձրագոյն Դրան: Այսպիսի քաղաքակիրթ ձեւով պահանջագիր ներկայացնելու հայոց քայլը թուրքերը բռնութեամբ կը դիմաւորեն: Այս մասին հեղինակը՝ Եղիկ ձերթեանը, կը գրէ. «Օսմանեան մայրաքաղաքին մէջ հակասութեան ցոյց կազմակերպելը, սուլթանին նկարն ու պետական թուղթն (գինանշանը) ոտքի տակ առնելով ջարդուփշուր ընելը եւ բանակի բիրտ միջամտութեան դիմաց չընկրկելը իրապէս որ անհասկալի ըլլալու աստիճան յանդիմանելու կ'երեւար, որ «ուայ» հայուն հոգեբանութեան մէջ բան մը սկսած էր փոխուիլ» (էջ 22-23): Այն օրերուն, երբ արժանապատիւ հայրը կը ծառայար թուրքին բռնատիրութեան դէմ, մեծ թիւով հայանուն լրտեսներ ու մատնիչներ կը յայտնուին: ՄԴՀԿ-ի Վարիչ Մարմինը Ս. Վահագնին կը յանձնարարէ մատնիչ եւ լրտես Սեւ Գաբեղիսի պատիժին իրականացումը: 1893-ին Ս. Վահագն կը դաշտնահարէ Սեւ Գաբեղիսը, որ, չմահացած, կը հասցնէ վրիժառուին անունը յայտնել ոստիկանութեան: Տասնմէկ օր ետք, Ս. Վահագն կը ձերբակալուի: Դէպի ոստիկանատուն ճամբուն վրայ ան կը յաջողի հարամտութեամբ փախուստ տալ: Կուսակցութիւնը գայն կեղծ անցաբով մը Պուլկարիա կ'անցընէ: Ս. Վահագն ապա կը մեկնի Ռուսմանիա՝ իր հօրեղբորդիին քով: Ատեն մը ետք, Ս. Վահագն կը վերադառնայ իր հօրենական տունը Սեբաստիոյ մէջ, ուր հոգ կը տանի ժանտատենդէ տառապող քրոջ եւ մօրքուրին, միեւնոյն ժամանակ ազգային-կուսակցական գործունէութիւն տանելով: Ժանտատենդը գայն եւս կը վարակէ եւ ան անկողին կ'իջնայ: Չորս ամիս պառկելէ յետոյ, հայրը գայն բերել կուտայ Կ. Պոլիս, ուր բժշկական խնամքին շնորհիւ կ'ապաքինի:

1894-1895-ի ապրիլ-համախառն ջարդերէն ետք, եւրոպական պետութեանց միջամտութեամբ, Ապրիլ-համախառն իր իրոստանայ հայկարգու Նահանգներուն մէջ բարեկարգութիւններ կիրարկել: Սուլթանը իր խոստումը չի կատարեր: Հնչակեան Կուսակցութիւնը Կ. Պոլ-

սոյ մէջ 30 Սեպտեմբեր 1895-ին կը կազմակերպէ երկրորդ ժողովրդային ելոյթը՝ Պապը Ալիի ցոյցը: Յուցարարներուն եւ զինուորներուն միջեւ բախումներ կ'արձանագրուին: Ս. Վահագն ալ օրերուն խմբապետ էր: Եղիկ ձերթեան մանրամասնօրէն կը գրէ Պապը Ալիի ցոյցին ու հնչակեան գործիչներուն մասին (էջ 25-29): Եւրոպական ստիպողութեան տակ, սուլթան Ապրիլ-համախառն Բ. 8 Հոկտեմբեր 1895-ին կը վաւերացնէ Մալխուսեան Բարեկարգութեան ժողովը, որ, սակայն, թուրքի վրայ կը մնայ: Ասոր վրայ, ՀՅԴ կը ծրագրէ օսմանեան կեդրոնական դրամատան՝ Պանք Օթթօմանի գրաւումը (էջ 27): Գործողութեան ղեկավարը՝ Բաբգէն Սիւնի (Պետրոս Փարեան) Ս. Վահագնին կ'առաջարկէ մասնակցիլ ալ գործողութեան: Ս. Վահագն խանդավառութեամբ կ'ընդունի առաջարկը: Այս մասին ան կ'ըսէ. «Այդ ժամանակ մենք Դաշնակցութեան կամ Հնչակեան Կուսակցութեան մօտաւոր-հեռաւոր ծրագիրներէն տարբերութիւնը չէինք էլ գրում. բաւական էր որ պայքարը թուրք կառավարութեան դէմ ուղղուած լինէր՝ իսկոյն համաձայնուած էինք»:

13 Օգոստոս 1896-ին, հայ յեղափոխականները ուղմբերը պաշտակներու մէջ դրած Ս. Վահագնի տունը կը բերեն: Վահագնի՝ գործողութեան մասին անտեղեկ երկու ընկերներ անոր կ'այցելեն եւ տեղեկանալէ յետոյ կը միանան մահապարտ ներուն: Պանք Օթթօմանի գրաւման գործողութեան կը մասնակցին նաեւ հնչակեաններ (էջ 28): Յեղափոխականները կը խուժեն դրամատուն եւ հոն գտնուող պատճառներն ու յաճախորդները պատանդ կը բռնեն: Բանակցիին ոյժերը կը միջամտեն եւ 13 ժամ երկուստէք հրացանաձգութիւն տեղի կ'ունենայ (էջ 29): Բաբգէն Սիւնի եւ չորս մարտիկներ կը նահատակուին: Ս. Վահագն ձախ թեւէն լըջօրէն կը վիրաւորուի: Ան, ուրիշ ծանր վիրաւորներ եւ նահատակներուն մարմինները Կ. Պոլսոյ մէջ Ռուսի ոչ ղեսպանատան հիւանդանոցը կը փոխադրուին: Թուրք խուժանը կը փորձէ հիւանդանոց մտնել, սակայն չի յաջողիր: Թուրքերը Ս. Վահագնի տունը կը խուզարկեն եւ հոն պահուած ուղմբերը կը գրաւեն: Անոնք Ս. Վահագնի հայրը կալանատուն կը տանին եւ կը սպաննեն:

Հակառակ Ս. Վահագնի թեւին ծանր վիրաւորուելուն, ան «այդ հերոսական վկայութիւնով՝ աւելի կը կապուի յեղափոխական գործին, մնալով ի հարկէ միշտ հնչակեան ղեկավար մը», Եղիկ ձերթեան կը լղէ Մանուկ Աւետեանի «Հայ Ազատագրական Ազգային Յիսնամեայ 1870-1920 Յուշամատեան եւ Չօրավար Անդրանիկ» գիրքին (էջ 261), հրատարակուած Փարիզ, 1954-ին:

Ս. Վահագն հիւանդանոցէն դուրս կու գայ տասը ամիս ետք եւ կը մեկնի Գահիրէ, ուր ճաշարան մը կը բանայ իր ընկերոջ՝ Անտոն Ռշտունիին հետ:

1895-ի Օգոստոսին ցարական իշխանութիւնները տասնեակ մը հնչակեան ղեկավարներ եւ մտաւորականներ կը ձերբակալեն ու կը բանտարկեն թիֆլիսի մէջ: Տարի մը ետք բանտարկեալները Տոնի Ռոստով (Նոր Նախիջեան) կ'աքտորուի: Ս. Վահագն Անդրկովկաս՝ Պաթում կը մեկնի: Ապա ան կ'անցնի Գանձակ եւ Թիֆլիս, ուր հիւրը կ'ըլլայ ՀՅԴ-ի հիմնադիրներէն Քրիստափոր Միքայէլեանին, իբ-

րեւ Պանք Օթթօմանի գործողութեան հերոսներէն մէկը: Կը հանդիպի նաեւ Սեբաստացի Մուրատին, կը ծանօթանայ Աշուղ Զիւանիին:

1899-ին ցարական կառավարութիւնը Ս. Վահագնը կը հետապնդէ: Ան կ'անցնի Սուխումի, ուր կազմակերպչական գործունէութիւն կը տանի: 1896-ին Հնչակեան Կուսակցութեան մէջ պառակտում յառաջացած էր եւ «հին» ու «վերակազմեալ» հատուածներ ձեւաւորուած էին: 1898-ին կը գումարուի Հնչակեան Կուսակցութեան խորհրդաժողովը: Աւետիք Իսահակեանի եւ Յովհաննէս Թու մանեանի անունները կը քննարկուին որպէս նոր կեդրոնական վարչութեան հաւանական անդամներ: Երկու համբաւուող գործները ալ շրջանին յարած էին Հնչակեան Կուսակցութեան:

Ս. Վահագն եւ ընկերը՝ Յովսէփ Խաչատուրեան կ'ամբաստանուին Սուխումի մէջ կատարուած ոճիրի մը համար: Ընկերները Ս. Վահագնի խորհուրդ կու տան հեռանալ Սուխու միջին: Սակայն ան կը մերժէ ալ քայլին դիմել եւ կ'ըսէ. «Նախ որ մատնիչները թող վախենան, ես փախիմ՝ նրանք ա'լ աւելի երես կ'առնեն, եւ ամենազլխաւորն է, կ'ուզեմ Ռուսաստանի բանտն ալ մտնել՝ զաղափար մը առնելու: Արդէն Կ. Պոլիս տաճկական բանտը տեսեր եմ, Ռուսաստանինն ալ կը տեսնեմ. բանտն ալ դպրոց մըն է» (էջ 42): Ս. Վահագն վեց ամիս կը մնայ Թուրքի սէի բանտը, ապա կը մեկնի Նովորոսիսք, ուր բանտարկուած էր ընկերը՝ Յովսէփ Խաչատուրեանը: Ս. Վահագն Յովսէփի տրիկնոջ՝ Թամարին հետ աշխատանք կը տանի ու կը յաջողի Յովսէփը բանտէն ազատ արձակել տալ: Երեք միասին կ'երթան Պաթում, ուր Յովսէփի գինազորութեամբ կը զբաղի: Աւելի ուշ, երբ Սոչի գացած էր, Յովսէփ կը սպաննուի հայ աւազակ խումբի մը կողմէ: Այդ օրերուն Ս. Վահագն կը գտնուէր Պաթում՝ մասնակցելու ՄԴՀԿ-ի Ռուսաստանի Շրջանային Պատգամաւորական ժողովին: Ս. Վահագն կ'անցնի Թիֆլիս, ապա Սոչի, ուր Յովսէփի աչքիին հետ կը հետապնդէ աւազակ խումբերն անդամները եւ գանոնք մէկ առ մէկ կ'ոչնչացնէ: Ռուսաստանի գաղտնի սպասարկութիւնը կը հետապնդէ Ս. Վահագնը, որ, շատ չանցած, կը մեկնի Պուլկարիա, ուր կ'անցնի Ռուսմանիոյ գանազան քաղաքները կը շրջի եւ ազգային-ընկերային գործունէութիւն կը տանի: Կուսակցութեան կեդրոնական վարչութիւնը Ս. Վահագնի գործունէութեան պաշտօնական հանգամանք չի տար, աւելին՝ գայն կը դատապարտէ իբրեւ «անձնական, անիմաստ եւ ծախսալից թափառումներ» կատարող անձ մը:

Ս. Վահագն կը մեկնի Հիւսիսային Կովկասի Արմաւիր քաղաքը, ուր կօշիկի արհեստանոց մը կը հիմնէ ընկերներուն օգնութեամբ: 12 Յունիս 1903-ին ցարական իշխանութիւնները որոշում կու տան հայոց եկեղեցապատկան գոյքերը գրաւել: Այս կացութեան դիմաց Ս. Վահագն ընկերները ժողովի կը կանչէ քննելու համար հարցը: Ժողովը կ'որոշէ ամէն գնով դէմ կենալ իշխանութիւններուն եւ Արմաւիրի եկեղեցիին բանալիները չջանձնել: Թաղական Խորհուրդէն ոմանք

ՍԵՐԱՍՏԱՅԻ ՎԱՐԱԳՆ

Շարունակուած էջ 14-ԷՋ

Իշխանութիւններուն պահանջին համաձայն էին՝ անոնց աչքին հաճոյ երեւալու համար: Հայերը ցոյց կը կատարեն Արմաւիրի կառավարական շէնքին առջեւ: Բանակն ու քողաքները կը միջամտեն: Ս. Վահագնի տղոց եւ բանակայիններու միջեւ կը բռնկին ընդհարումներ, որոնց ընթացքին քոզաք մը ծանրօրէն կը վիրաւորուի եւ, շատ չանցած, կը մահանայ: Պետութիւնը եկեղեցին կը գրաւէ եւ Ս. Վահագնը կը հետապնդէ: Ս. Վահագն կը յաջողի փախուստ տալ դէպի Եքաթերինոտար, ուրկէ կ'անցնի Անապա, Օտեսա եւ հոնկէ ալ՝ արտասահման:

Հնչակեանները 14 Հոկտեմբեր 1903-ին Թիֆլիսի մէջ կ'ահաբեկեն Կովկասի փոխարքայ իշխան Կրիկորի Կոլիցինը: Անոր կը յաջորդէ կոմս Իլլարիոն Վորոնցով-Տաշքովը, որուն պաշտօնավարութեան ժամանակ Նիքոլայ Բ. կայսրը յետս կոչեց հայոց եկեղեցապատկան գոյքերու բռնագրաման որոշումը:

Ս. Վահագն կը մեկնի Եգիպտոս եւ ապա կ'անցնի Մարսէյլ: Ան կը շրջի Լոզան, անգլիական քաղաքներ ու կը մեկնի կրկին Ֆրանսա: Ս. Վահագն Աւետիս Ներսէսեան անունը կրող կեղծ անցագիրով Պաթմմ կը մեկնի: Ան Սոչիէն ստացած էր նամակ մը, որմէ կը տեղեկանար, թէ թրքական բռնութեան պատճառաւ Հայաստանի Արեւմտեան հատուածէն հեռացած հայեր ուսուցանող արգելքի հանդիպելով կը փախաքին Գանատա գաղթել: Այդ նամակով Ս. Վահագնէն կը խնդրուէր ուսումնասիրել Գանատա գաղթելու հարցը:

Ս. Վահագն մեծ դժուարութեամբ կը հասնի Թիֆլիս, ուր հայթաթարական բախումները իրենց գագաթնակէտին հասած էին: Թիֆլիսի մէջ ան աշխոյժ գործունէութիւն կը տանի թաթարներուն դէմ: Ան յաջողութեամբ կ'իրագործէ հարուստներէն դրամահաւաքի առաքելութիւնը: Երբ Ս. Վահագն կը լսէ, թէ թաթարները էջմիածինի վրայ յարձակած են, ան 13 հոգինոց զինեալ խումբի մը գլուխը անցած՝ հոն կը փութայ: Ս. Վահագն կը հալածէ եւ կը ցրուէ թաթարները էջմիածնի շրջակայքէն:

Կուսակցութիւնը Ս. Վահագնը Սեւ Մովսէս Կոպի քաղաքները կը զրկէ կազմակերպչական գործով: Ապա ան կ'ուղղուի դէպի Ղարաբաղ՝ Շուշիի ինքնապաշտպանութեան մասնակցելու հա մար: Կը վերադառնայ Թիֆլիս եւ ապա գաւառները կը մեկնի ու հոն կը գործէ:

Հնչակեան Կուսակցութիւնը որոշում կու տայ շրջանին մէջ զինեալ խումբերը լուծել: Ս. Վահագնի համար կը բացուի գործունէութեան նոր դաշտ մը՝ Պարսկաստանը: 1907-ին Ս. Վահագն, Թիֆլիսի Հնչակեան Գործադիր Մարմնին համաձայնութեամբ, խումբ մը մարտիկներով կը մեկնի Թաւրիզ, ուր կը մասնակցի իրանեան լեղափոխութեան: Ան իր զինեալ խումբը կազմած էր հայթաթարական կռիւներուն մասնակցած ֆետայիներով՝ Տիգրան Գազանճեան, Կարսեցի Կատմոս (եր-

ուանդ Օղասապեան), Խնուցի Մուրատ եւ ուրիշներ:

1906-ին Մոզաֆֆարէտին Շահ Ղաճարը սահմանադրական կարգեր կը հաստատէ եւ Պարսկաստանի խորհրդարանը կը կազմէ: Յաջորդ տարի ան կը մահանայ: Անոր որդին եւ յաջորդը՝ Մուհամմէտ Ալի Շահ Ղաճարը, կը հրաժարի սահմանադրութենէն եւ կը վերահաստատէ բացարձակ միապետութիւնը: Ժողովուրդին մեծամասնութիւնը սահմանադրական ոյժերուն կողքին կը կանգ նի: Երկու կողմերուն միջեւ գորաւոր պայքար կը մղուի: Այս առիթով Եղիկ ձէրէճեան կը յստակացնէ կարեւոր կէտ մը. «ՀՅԴ եւ ՍԴՀԿ, որոնք տակաւին 1890-ականներէն Պարսկաստանի մէջ ունէին զինեալ գործունէութիւն, տաւրեային ձեւով կը մասնակցին լեղափոխական շարժման» (էջ 63-64):

Ս. Վահագնի խումբը ընդդիմադիր Սաստար (պէտք է ըլլայ Սաթթար - Յ. Ի.) խանի ոյժերու կողքին կը կռուի: 28 Նոյեմբեր 1908-ին ՍԴՀԿ եւ պարսկական «էջթեմայուսի Ամիոն» կազմակերպութիւնը կը կնքեն համաձայնագիր մը՝ «Դաշնաթուղթ»ը: Նոյն տարին Ս. Վահագն կ'իմանայ, թէ «օսմանեան խաբուսիկ սահմանադրութիւն» մը յայտարարուած է: Ուստի ան կը մեկնի Կ. Պոլիս: Այս առիթով կայարութեան բոլոր քաղաքական յանցագործներուն ներում կը շնորհուի: Ս. Վահագն կուսակցութեան գրասենեակին մէջ կը տեսակցի Ստեփան Սապահ Գիւլեանի, Մեծն Մուրատի (Համբարձում Պոյաճեան), Արամ Աչըզպաշեանի, Յարութիւն ձանկիւլեանի, Պանդուխտի (Մի քայլ Սէրեան) եւ ուրիշներու հետ: Ս. Վահագն կը մեկնի Սեբաստիա, ուր ժողովուրդն ու ազգային գործիչներ եւ պետական պաշտօնեաներ սիրալիր ընդունելութիւն ցոյց կու տան իրեն: Ան Սեբաստիոյ մէջ ազգային-կուսակցական գործունէութիւն կը տանի: Այս ժամանակաշրջանը լեցուն է լեւեհէջներով՝ լեղաշրջական շարժման պատճառաւ:

Եղիկ ձէրէճեան կարեւորութեամբ կը նշէ. «Ս. Վահագնի ծաւալած կազմակերպչական աշխատանքներուն ընթացքին յատկորէն կ'երեւի, որ ան յատուկ ուշադրութիւն կը դարձնէ գաւառի հայ կնոջ ինքնագրագրման եւ անոր հասարակական դերին բարձրացման հարցերուն» (էջ 75):

Ս. Վահագն այս միջոցին կ'այցեցել է Տիգրանակերտ, Կ. Պոլիս եւ այլ քաղաքներ: Այս այցերուն ընթացքին ան յաճախ իր ճառերուն մէջ կը շեշտէ ժողովուրդին մէջ նախաձեռնութեան ոգի ներշնչելու անհրաժեշտութիւնը եւ կ'աշխատի հայութիւնը համոզել, թէ իրենք են իրենց ճակատագրին տէրը:

Գիրքին 93-98-րդ էջերուն մէջ Եղիկ ձէրէճեան Ս. Վահագնի գործունէութեան նկարագրութեան առնթրեր կու տայ Քսան Կախաղաններու մանրամասնութիւնները: Ուշագրաւ է, թէ Ս. Վահագն յաջողած է այդ օրերուն իթթիհաստականներու սեւ թաթէն ճողոպրիլ: Ս. Վահագն իր գործօն մասնակցութիւնը բերած է նաեւ Վանի 1915-ի ապրիլեան ինքնապաշտպանութեան կռիւներու կազմակեր-

պութեան մէջ: Այս մասին «Մշակ» կը գրէ. «Իթթիհաստի ամբողջ քլիքը, խոշոր եւ իրաւացի դաւադրութեան մը մղձաւանջով սարսափած, Կ. Պոլսէն մինչեւ Վան խարխափուն աչքերով կ'որոնէր այն վրիժառու բազուկը, որ պատմական ապտակ մը պիտի իջեցնէր համարձակ՝ սահմանադրական պիտակին տակ վարագուրուած շովէն բարբարոսութեան...: Մասնաւորապէս կը փնտռուէր հնչակեան վաղեմի գործիչ Վահագն Նալպանտեանը, որուն կը վերագրէին Վասպուրականի մէջ պատրաստուած դաւադրութեան մը յղացումն ու կազմակերպութիւնը» (յուլմը՝ «Մշակ», 15 Յուլիս 1915. Ումպիկ. «Թիւրքական Վայրագութեան Դրուագ ներէն»):

Ս. Վահագն հայ կամաւորական շարժումը առանձինն օգտակար չի նկատեր: Ան կ'առաջարկէ նոյն նպատակին ծառայող օգտակար մարտավարական ծրագիր մը, որով պիտի հաւաքագրուէին մարտական փորձառու ոյժեր՝ կռուելու համար ուսուցանական կողքին եւ անոր ռազմական օգնութեամբ, մանաւանդ Սեւ Մովսէս վրայով՝ թրքական բանակին դէմ: Այս մասին Եղիկ ձէրէճեան կը գրէ. «Իր խորքին մէջ, Ս. Վահագնի այս ծրագիրը, թէկուզ իր նախնական ձեւին մէջ, շատ աւելի անադունկ էր, քիչ գոհեր պահանջող եւ արդիւնաւէտ, քան կամաւորական աղմկոտ շարժումը՝ Հայաստանի ինքնավարութեան մասին բերած իր մշուշոտ խոստումներով» (էջ 105-106): Ռուսական հրամանատարութիւնը Ս. Վահագնի առաջարկին համաձայնութիւն կու տայ, առանց զանց առնելու կամաւորական շարժումը:

Ս. Վահագն իր տեսակէտը հետեւեալ ձեւով կը բացատրէ Անդրանիկին. «Այս կամաւորական շարժումը շատ վնասակար հետեւանքներ պիտի ունենայ, մանաւանդ որ շատ շուտ էք սկսեր: Դեռ ուսութրքական պատերազմը չէ յայտարարուած. տաճիկ հիւպատոսները Թիֆլիս ամէն տեղ այս շարժումը

տեսնում են: Գիտէ՞ք որ Պալքանեան պատերազմին, երբ պուլկարներու հետ ձեր կամաւորներով կռուին մասնակցեցաք, որքան կառավարութիւնը գրգռուած էր մեր դէմ: Հիմա՝ աւելին [է]: Եթէ մեր մասնակցելը պատերազմին մեր շահերուն ձեռնտու է, լաւ կը լինի: Իմ կարծիքով՝ սպասել առ այժմ, լաւ մը կազմակերպել եւ ապա դուրս գալ» (էջ 107):

Ս. Վահագն ազգային-կուսակցական գործերով բազմաթիւ հայկական գաղութներ կ'այցեցէ: Ան կը գտնուի նաեւ Պաքուի պաշտպանութեան դիրքերուն վրայ: Զինադադարէն ետք ան կը մեկնի Կ. Պոլիս՝ «Մեծ Եղեռնի ծանր օրերուն մատնութիւններ կատարած մորթապաշտներուն վերացումը» (էջ 175) կազմակերպելու համար: Ան կ'անցնի Զմիւռնիա եւ ապա Կիլիկիա՝ ազգային գործերով: Յետոյ կ'այցեցէ ԱՄՆ, վեց ամիս շարունակ հանդիպելով ՍԴՀԿ-ի մասնաճիւղերուն:

Ս. Վահագն 1924-ին կը մեկնի Փարիզ, ուր կ'ամուսնանայ եւ հոն կը հաստատուի: 1947-ին ան կնոջ հետ կը հայրենադարձուի: Ս. Վահագն կը մահանայ 1953-ին, Երեւանի մէջ: Անոր շիրիմին վայրը անյայտ կը մնայ:

Գիրքը ծաւալուն եւ մանրամասն ուսումնասիրութեան արդիւնք է: Անոր մէջ կը գտնենք ոչ միայն Ս. Վահագնի կեանքին եւ գործունէութեան ներկայացումը, այլ նաեւ պատմական ու աշխարհագրական հարուստ տեղեկութիւններ եւ աղբիւրներ:

Եղիկ ձէրէճեան գիրքը օժտած է նաեւ անձնանուններու, օգտագործուած աղբիւրներու եւ մամուլի ցանկերով: Եղիկ ձէրէճեանի «Ս. Վահագն» մենագրութիւնը նորութիւններ կը բերէ հայոց նորագոյն շրջանի պատմագրութեան մէջ: Ան յաջողած է լոյսին բերել եւ վերականգնել գրեթէ մոռցուած անձնաւորութիւն մը, որ իր կեանքն անսակարկ նուիրած է հայ ազգին:

ST. GREGORY THE ILLUMINATOR ARMENIAN APOSTOLIC CHURCH 2215 E. Colorado Boulevard, Pasadena, California 91107 Tel: (626) 449-1523 - Fax: (626) 449-7039 Email: stgregoryarmenianchurch@yahoo.com

St. Gregory Armenian Orthodox Bookstore

Presents


The newly published 14th volume in the UCLA series, *Historic Armenian Cities and Provinces*

Armenian Communities of the Northeastern Mediterranean

Musa Dagh-Dört-Yol-Kessab

(with Antioch, Beylan, Ruj Valley, and villages near Latakia)

On Sunday May 7, 2017 @ 12:30 pm (Immediately after Badarak)
2215 E. Colorado Blvd., Pasadena, CA 91107



Presented by Dr. Richard G. Hovannisian

Featured Speaker with Illustrated Presentation
Light reception provided, Book purchase and signing available after program

This power-point presentation is based on the last three volumes of Professor Hovannisian's UCLA conference series "Historic Armenian Cities and Provinces." It focuses on lesser known but vibrant Armenian communities in Asia Minor, such as Ismid, Bardizag, Adabazar, Armash, and Bursa as far as Konia; the Cappadocian region of Gesaria/Kayseri, Talas, Evkere, Tomarza, and Evrege-Fenece; and the Northeastern Mediterranean coastal centers of Dört-Yol, the Sanjak of Alexandretta, Musa Dagh, and Kessab, an area where the rugged and sturdy people repeatedly demonstrated their heroism.

Պեյրուֆի Կեդրոնական Բարձրագույն Վարժարանի Շրջանաւարտներու Համոդիպումը **ՏԱՐԻ ՄԸՆ ԱԼ ԱՆՑԱԲ**



... Եւ եղաւ 27 տարի՝ Կեդրոնական Բարձրագույն Վարժարանի Ամերիկայի Շրջանաւարտից միութեան հիմնադրութեան եւ 95 տարի՝ վարժարանին հիմնադրութեան:

Իր սիրելի վարժարանին բարգաւաճման նեցուկ կանգնելու Շրջանաւարտից Միութեան 27 տարուան անդուլ աշխատանքը ապացոյց մըն է, որ հայ աշակերտը, կեդրոնականցին, ապերախտ է: Իր սիրտն ու հոգին յագեցուցած ջուրին քար չի գցեր, կ'ուզէ զայն միշտ տեսնել ջինջ ու անապակ, նոյնիսկ երբ անկէ հազարաւոր մղոններ հեռու է:

յուն օրհնութիւնը խնդրեց վարժարանին, հոն ուսանողներուն, ուսուցչական կազմին, վարժարանի բարգաւաճման թիկունք կանգնող Շրջանաւարտից Միութեան անդամներուն եւ նուիրատուներուն համար: Բարեգալուստի սրտաբուխ խօսքը փոխանցեց Շրջանաւարտից Միութեան ատենապետ՝ հանդիսավար Տիար Գաբրիէլ Ալպարեան, նշելով որ աւանդութեան համաձայն այս տարի եւս պիտի պարգևատրուին արժանաւորները:

Տնօրէնուհին՝ Տիկին Մարալ Տէյրմէնճեանին խօսքը չսահմանափակուեցաւ միայն դպրոց յաճա-



Ուրբաթ, 10 Մարտ էր, եւ Կլենտէյլի «Pheonicia» ճաշարանը լի էր իր վարժարանին երախտապարտ շրջանաւարտներով: Ներկաներուն սրտերը պարուրուած էր դպրոցական յուշերով, որոնք հարստացան մատողաչ սերունդին հաճելի լուրերով: Յատուկ այս առիթով Ամերիկա ժամանած էր վարժարանի տնօրէնուհի Տիկին Մարալ Տէյրմէնճեան:

Օրուան յայտագիրին բացումը կատարեց վերջին տարիներու շրջանաւարտ եւ նոր Միացեալ Նահանգներ հաստատուած հանդիսավար՝ Լիզա Տէօրտիլեան-Եարտըմեանը: Բարեգալուստի խօսքէն ետք Տիար Արա Գուրույեան մեկնաբանեց Ամերիկայի եւ Հայաստանի քայլերգները. Դաշնամուրին կ'ընկերակցէր Տիկին Եսթեր Ասիլեան: Վերապատուելի Կալվին Սալլերեան աղօթքով Աստուծոյ մնա-

խող աշակերտներուն յաջողութիւններով, ան տեսերիզի ցուցադրութեամբ յատկապէս անդրադարձաւ վերջին տասնամեակի շրջանաւարտներուն նուաճած դիրքերուն ու անոնցմէ շատերուն ուսման բարձրագոյն մակարդակ հասած ըլլալուն: Անշուշտ յիշեց վարժարանին անմիջական ու անյետաձգելի կարիքները, որոնց նիւթականը ապահովելու համար կը կազմակերպուին այս ճաշկերոյթները:

Հանդիսավար Լիզա Եարտըմեան բեմ հրաւիրեց Տիար Գաբրիէլ Ալպարեանը, որպէսզի ներկայացնէ եւ յուշանուէրով մը պարգևատրէ Շրջանաւարտից Միութեան նախկին ատենապետ՝ Տիար Վարուժ Չարխրտեանը: Շնորհակալութեան խօսք փոխանցելէ ետք Վարուժ Չարխրտեան իր երախտագիտութիւնը յայտնեց զինք զրկաբաց ընդունող վարժարանին եւ ըսաւ

որ այժմ իմ ու մեր կարգն է վարժարանին նիւթական դժուարութիւնները թեթեւցնելու, որպէսզի ան կարենայ թեւերը միշտ բաց պահել ընդունելու համար ուսման տենչ ունեցող արժանի հայորդիները:

Հաճելի էր ներկայութիւնը Տէր եւ Տիկին ճորճ եւ Վիվիան Լուսարարեաններուն, որոնք 60 տարիներ ետք դպրոցի կարօտալի յուշերը գրկած այցելած են ԿԲՎ եւ սրտաբուխ նուիրատուութիւն կատարած, ճիշդ այն պահուն, երբ նիւթական անլուծելի դժուարութիւն մը կը դիմագրաւէր վարժարանը: «Աղօթքներուս այսպիսի պատասխաններու ականատեսն ու ականջալուրը եղած եմ յաճախ»,

ինքզինքս շրջապատուած գտայ ուսման տենչով պարուրուած քաղցր աշակերտներ», խոստովանեցաւ Տիկին Հուրթ, յուշանուէրը ստանալու ընթացքին:

«Տարուան Շրջանաւարտ»-ն էր Տիար Ներսէս Ֆատրքճեան, հաճելի անձնաւորութիւն մը, որ տիկնոջ հետ Գանատայէն ժամանած էր ճաշկերոյթին ներկայ գտնուելու համար: Յուշանուէրը յանձնելու ընթացքին Գաբրիէլ Ալպարեան ըսաւ. «Երկու տարի առաջ, երբ Շրջանաւարտից Միութիւնը իր հիմնադրութեան 25ամեակը կը նշէր հո'ս, Գանատա՝ Ներսէսը իր տունը հրաւիրած էր տարեկից շրջանաւարտները ու հոն նշած Միութեան 25ամեակը: Ինք կիթառ նուագած



ըսաւ տնօրէնուհին, երբ յուշանուէրը յանձնեց 60 տարիներ առաջ Արժանթին գաղթած ճորճ Լուսարարեանին, որ իր կարգին ըսաւ, թէ հոն, հեռաւոր այդ ափերուն իր կեանքը շարունակած է սրտին մէջ միշտ թարմ պահելով դպրոցական յիշատակները, մինչեւ դպրոց այցելութեան երազը իրականացնելը:

«Վերապատուելի Ենովք Հատիտեան» անուան յուշանուէրին արժանացաւ դաստիարակ, ուսուցիչ եւ օժանդակ Տիկին Հուրթ Աճեմեան-Թուրեան: «Աշակերտներուն կողմէ սիրուած, ծառայասէր, բոլորին օգնութեան ձեռք երկարող բարի ուսուցիչ եւ մանաւանդ դաստիարակ էր Հուրթ Աճեմեանը», ըսաւ Տիկին Մէլլի Գոնիալեանը: «Ուսուցչական ասպարէզի առաջին տարտամ քայլերս վերածուեցան հաստատ քայլերու, երբ

ու երգած է, տիկինը՝ դաշնամուր, իսկ շրջանաւարտները եղած են օրուան «երգչախումբի» անդամները»: Մափահարութեան ընթացքին Ներսէս ստացաւ յուշանուէրը... եւ մնաց բեմին վրայ նուազելով, երգելով եւ երգեցնելով ներկաները:

Ներկաները գոհ էին ու հաճելի պահեր անցուցին: Գոհ էին միջոցառումին, ճաշերէն, սեղաններուն վրայ տեղադրուած ԿԲՎ-ի մաքնիսով պատկերներէն: Շնորհակալութիւն Տիար Արա Գալֆայեանին, Արա Ասիլեանին եւ Տիար Գասուհիին:

Յատուկ շնորհակալութիւն բոլոր նուիրատուներուն, մասնաւորաբար Տէր եւ Տիկին Հրայր Սողոմոնեաններուն, Տէր եւ Տիկին Ճէրի եւ Փէթ Թրփանճեաններուն: **ԿԲՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՑ ՄԻՈՒԹԻՒՆ**

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՀԱՆ Միութեան Հովիւ՝ Վեր. Պերճ Ժամպագեանի նախաձեռնութեամբ կազմուած «Նոր Յոյս» երգեցիկ խումբը իր բազմատաղանդ երաժիշտներու մասնակցութեամբ ու կատարողութեամբ կը շարունակէ բարձրորակ երաժշտական հպումներ կատարել գաղութիս տարբեր խաւերէն ներս: Խումբը ընդհանրապէս կը մեկնաբանէ Հոգեւոր, ազգագրական ու հայրենասիրական երգերու ընտիր հաւաքանի մը, բայց եւ այնպէս ի մասնաւորէ՝ երաժիշտ ու աւետարանիչ Յակոբ Ժամպագեանի ինքնատիպ գործերը: «Նոր Յոյս»-ի կատարողութիւնները իւրաքանչիւր ունկնդրի հոգիին կը հասցնեն հոգեւոր պապակի կենսունակ պատասխան ու մեր բոլորին՝ հայրենիքի կարօտախտի բալասան:

5-8 Մայիս, 2017 թուականներուն «Նոր Յոյս»-ը նոր հորիզոններ նուաճելով ելոյթներ պիտի ունենայ Գանատայ գաղութէն ներս: Ուրբաթ, Մայիսի երեկոյեան՝ Մոնթրէալի (Լաւալ) Հայ Աւետարանական Եկեղեցիին մէջ, Կիրակի 7 Մայիսի երեկոյեան՝ Թորոնթոյի Հայց. Առաքելական Սբ. Աստուածածին Եկեղեցիին մէջ եւ ապա Բշբ. 8 Մայիսի երեկոյեան՝ Քեմպրիճի Հայ Կեդրոնէն ներս, շրջանի երաժշտասէր գաղութը առիթ պիտի ունենայ ըմբոշխնելու խումբին կատարողութիւնները:

Սոյն ելոյթներուն հասոյթը պիտի տրամադրուի գաղութէն ներս հաստատուող հայրենակիցներու աջակցութեան ծրագիրներուն: Թող փառքը ըլլայ Աստուծոյ անուան ու պարծանքը՝ Հայ երաժշտութեան:

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ ԿԼԵՆՏԻՅԸ

Սփիւռքի Նախարար-Արծուիկը «Եւրատեսիլ-2017»-ին Պիտի Ներկայացնէ Հայաստանը, Ինչը կը Խօսի Անոր Հայրենասիրութեան Մասին



ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեան 28 Ապրիլին ընդունած է «Եւրատեսիլ-2017» երգի միջազգային հեղինակաւոր մրցոյթին Հայաստանը ներկայացնող Արծուիկ Յարութիւնեանին:

Նախարարութիւնը յայտնած է, որ ողջունելով հիւրին՝ նախարարը շնորհակալ է, որ այս անգամ ալ «Եւրատեսիլ» միջազգային մրցոյթի հայաստանեան ներկայացուցիչը Սփիւռքի մեր հայրենակիցն է: Ան մասնաւորապէս նշած է. «Որտե՞ս է, որ այս անգամ նորից սփիւռքահայ է ներկայացնելու Հայաստանը: Թէեւ Արծուիկը ծնուել է Հայաստանում, բայց Ռուսաստանում է անցկացրել գիտակցական կեանքը եւ այնտեղ է կայացել որպէս երգչուհի, կարողացել է իր անունը թողնել Ռուսաստանի մշակութային կեանքում:

Յատկանշական է նաեւ, որ Արծուիկը ներկայացնելու է Հայաստանը, ինչը խօսում է նրա հայրենասիրութեան, հայ մշակույթի հանդէպ նրա սիրոյ մասին: Ուզում եմ, որ նա իր ելոյթով փայլի Եւրատեսիլի բեմում, որ հայութիւնը հպարտանայ նրա յաղ-

թանակով: Վստահ եմ, որ այդպէս էլ կը լինի»:

«Եւրատեսիլ» հայաստանեան պատուիրակութեան ղեկավար Գոհար Գասպարեանը շնորհակալութիւն յայտնած է համագործակցութեան համար ու աւելցուցած, որ կապը Սփիւռքի նախարարութեան հետ աւելի սերտացած է:

Արծուիկ Յարութիւնեանը աւելցուցած է, որ իր երազանքը եղած է ըլլալ եւրոպական այս հեղինակաւոր բեմին վրայ: Ան հաւաստիացուցած է, որ այդ նաեւ մեծ պատասխանատուութիւն է, ու ամէն ինչ կ'ընէ Հայաստանի պատիւը բարձր պահելու համար:

Նշենք, որ «Եւրատեսիլ-2017» երգի միջազգային մրցոյթը տեղի պիտի ունենայ 9 11 եւ 13 մայիսին, Քիելի մէջ: Հայաստանի ներկայացուցիչը ելոյթ պիտի ունենայ 9 մայիսին՝ 1-ին կիսաեզրափակիչի ընթացքին:

Մրցոյթը այս տարի պիտի իրականացուի «Տօնեք բազմազանութիւնը» խորագրի ներքոյ, որ հիմնուած է նախորդ տարուայ «Միաւորութիւն» գաղափարախօսութեան վրայ:

«Արորա» Գեղարուեստական Մրցոյթի Առաջին Մրցանակը Ստացած է 7-ամեայ Արփի Ղազարեանը

Յովհաննէս Թումանեանի թանգարանին մէջ Մայիս 1-ին ամփոփուեցան «Արորա» գեղարուեստական առաջին մրցոյթի արդիւնքները: 1107 աշխատանքներէն դատական կազմը ընտրեց երեք գլխաւոր մրցանակի արժանի գործեր, եւս երկու աշխատանքի հեղինակները ստացան յատուկ մրցանակ:

Գեղանկարի, քանդակի, փայտագործութեան խեցեգործական աշխատանքներու, բատիկայի, թուական գծակարչութեան պատկերներու միջոցով մրցոյթի 7-14 տարեկան մասնակիցները արտայայտած են մարդասիրութեան, հերոսութեան, անձնութեան եւ լուսաւոր ապագայի հանդէպ հաւատքի գաղափարները:



«Խաղաղութիւն» անուանումով գեղանկարի համար առաջին մրցանակը ստացաւ 7-ամեայ Արփի Ղազարեանը, որ կը յաճախէ Երեւանի Հ. Իգիթեանի անուան ազգային գեղագիտութեան կեդրոն: «Մեղիամաքս»-ին ան պատմած է, որ իր նկարին մէջ պատկերուած աղջկայ ձեռքին Փիքասոյի խաղաղութեան աղանին է:

Համահայկական Նուագախումբի Անդրանիկ Համերգը Նուիրուած Ցեղասպանութեան Չոհերու Յիշատակին



Համահայկական նուագախումբը իր գործունէութիւնը սկսած է Երկուշաբթի, Ալեքսանտր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէսթի թատրոնին մէջ, Հայոց ցեղասպանութեան եւ ապրիլեան պատերազմի գոհերու յիշատակին նուիրուած համերգով:

Ի դէպ, ապրիլեան պատերազմի գոհերու յիշատակին նուիրուած էր Տիգրան Մանսուրեանի «Պոէմ յաղթանակի» խորագրով նոր ստեղծագործութիւնը, որ Երկուշաբթի երեկոյեան տեղի ունեցած համերգի ընթացքին հնչեց առաջին անգամ:

Համերգի ծրագիրը բաղկացած էր բացառապէս հայ երգահաններու ստեղծագործութիւններէ հնչեցին Արամ Խաչատրեանի, Բարսեղ Կանաչեանի, Էտուարտ Միրզոյեանի, Ալեքսանտր Յարութիւնեանի, Էտուարտ Յովհաննիսեանի, Ղազարոս Սարեանի, Առնօ Պապաճանեանի եւ այլոց ստեղծագործութիւնները:

Համահայկական նուագախումբի կազմին մէջ ընդգրկուած են 90 հայ երաժիշտներ, որոնցմէ 70-ը հրաւիրուած են աշխարհի աւելի քան 20 երկիրներէ: Անոնց մեծ մասը, ի դէպ, հանդէս կու գայ աշխարհի հեղինակաւոր նուագախումբերուն հետ:

«Ազատութեան» հետ զրոյցին անոնք ընդգծած էին, որ այսպիսով իրենք ալ կը դառնան մեր հայրենիքի մէկ մասնիկը, թէեւ այլ երկիրներ կ'ապրին:

«Այլեւս միանանք եւ մէկ մարմին ըլլանք ու բոլորս միասին ցոյց տանք, որ մեզ ոչ ոք այստեղ չի կրնար անջատել», - ըսած է Պոլսումի (Գերմանիա) սիմֆոնիք նուագախումբի առաջին ալթ Լուիզա Սպան-Սարգսեանը:

Փորթուկալ ընակող Չուֆակահարուհի Նարինէ Տելալեան ըսած է գ - «Երբ ստացայ այս հրաւերը, մեծ ոգեւորութեամբ, մեծ յուզմունքով ընդունեցի: 102 տարի յետոյ այս մեծ համերգով մենք, կը կարծեմ, եւս մէկ անգամ պէտք է նշենք մեր յաղթանակը, մեր պատմութեան մէջ եղած այդ արհաւիրքէն յետոյ, երբ մենք 102 տարի յետոյ կանք, պիտի լինենք եւ, Աստուած տայ, շատանանք»:

Նշենք նաեւ, որ երէկ երեկոյեան տեղի ունեցած Համահայկական նուագախումբի առաջին համերգը իրար փոխարինելով կը ղեկավարէին մեր լաւագոյն ինքավարները՝ Յովհաննէս Չէքիճեանը, Կոնստանդին Օրբելեանը, Էտուարտ Թոփչեանը, Կարէն Տուրկարեանը եւ այլք:

Նուագախումբի հիմնական խմբավարներէն էտուարտ Թոփչեան ըսած է գ - «Սկզբից շատ դժուար իրագործելի էր թուում այս գաղափարը, բայց հիանալի է հիմա: Մեր մտածմունքը արդէն նա է, որ կարողանանք լաւ համերգ անել»:

«Մենք հաւաքուել ենք շատ կարճ ժամանակահատուածում, եւ պատկերացրէք ինչքան տաղանդ եւ էներգիա պէտք է դրուի, որ այդ կարճ ժամանակահատուածում ասել, որ հնարաւոր է ունենալ արդիւնք: Բայց այդ արդիւնքը ունենալուց յետոյ պէտք է այդ արդիւնքը գաղափարները»:

Համերգին մասնակցած էին նաեւ հայրենի լաւագոյն մենակատարներէն Յասմիկ Պապեանը, Յասմիկ Թորոսեանը, Լիպարիտ Աւետիսեանը եւ ուրիշները:

Նախատեսուած է, որ Համահայկական նուագախումբը տարուայ ընթացքին հանդէս գայ նաեւ այլ երկիրներու մէջ:

«Խաղաղութիւնը պէտք է Հայաստանին, որ բոլոր մարդիկ ուրախ ըլլան», - ըսած է Արփին:

Երկրորդ մրցանակը 13-ամեայ Սոֆիա Եաքովլեւայինն է Ռուսիայէն: Երեւանի «Գասպարեան» արթ-արհեստանոցի 11-ամեայ սան Աննա Կոստանեանի գեղանկարը արժանացաւ երրորդ մրցանակին: Մասնագիտական ժիւրիի որոշմամբ, յատուկ մրցանակ ստացան նաեւ Ժասմինա Յովհաննիսեանը Ներքին Գետաչէնէն եւ 14-ամեայ Ռուտովի Աւանեսեանը Երեւանէն:

Ժիւրիի անդամ, բեմադրիչ Հրանդ Վարդանեան ըսած է, որ բոլոր մասնակիցները արժանի են առաջին մրցանակին, դատական կազմը պարզապէս իր ենթակայական

գնահատականով առանձնացուց քանի մը հատը:

«Հաւատացէ՛ք, մենք՝ դատական կազմի անդամներս, մեծ հաճոյք ստացանք, որովհետեւ տեսանք մեր երեխաներուն աշխարհը՝ վառ, գունեղ, կերպարները ունէին ըսելիք ու բնաւորութիւն: Այս երեխաներուն մէջ սերմանուած բարին եւ գեղեցիկը երբեք չեն կորսուիր, սա մեր ծագումն է, մեր մշակույթին հիմքը: Ինչպէս շատ մարդոց օգնութեամբ 100 տարի առաջ մենք փրկուեցանք, այդպէս ալ մեր երեխաները պիտի փրկեն մեզ իրենց արուեստով, մշակույթով, որովհետեւ գորշութիւն ու անտարբերութիւն

ԻՍԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ՆՈՐ ՀԱՅԵԱՅՔ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ ԿԵԱՆՔԻՆ

Կեանքի հետաքրքրությունը կը կայանայ այն բանի մէջ, որ մենք հակուած ենք փոփոխուելու, շատ բան չենք գիտեր, պէտք է ամէն պահ օգտուինք ու լաւագոյնը քաղենք կեանքէն՝ առանց նախապէս գիտնալու, թէ ինչ պիտի պատահի յաջորդ պահուն: Գայթակղիչ անորոշու- թիւն...: (Ճիւղտա Ռատնըր)

Այսօր կեանքի ամենատխուր կողմը այն է, որ գիտութիւնը աւելի արագ կը զարգանայ ու կը կատարե- լագործուի, քան հասարակութիւնը՝ կ'իմաստնանայ: (Ալզէք Ագիմով)

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն ըլլար: Անոնք կար- ծես աղցան ըլլան լաւ ու վատ տարբեր բաղադրա մասերով, որոնք միախառնուած են իրարու խառ- նաշիփթութեան ու հակասութիւն- ներու մէջ: (Լեմընի Մնիքեթ)

Շատ մարդիկ կը ծախսեն իրենց վաստակած գումարները այն- պիսի իրեր գնելու համար, որոնց անոնք իրականութեան մէջ պէտք չունին եւ միայն ուրիշներու վրայ տպաւորութիւն ձգելու համար կ'ընեն այդ գնումները: (Ուիլի Ռոճըրս)

Կեանքի մէջ սխալներ գործե- լը ոչ միայն աւելի պատուաբեր է, այլեւ աւելի օգտակար, քան կեանքը, որ կ'ապրիս ոչինչ ընելով: (Ճորճ Պեռնարտ Շօ)

Ամէն ինչ, որ կ'ընես միայն քեզի համար, կը կորսուի այն ժամանակ, երբ դուն այլեւս չես ըլլար, իսկ այն ամէնը, որ կ'ընես միւսներուն համար, յաւերժ կը մնայ:

ԻՆՉՊԵՍ ՄԵԾՑՆԵԼ ԿԱՍՔԻ ՈՒԺԸ

Թէեւ շատերը կը կարծեն, որ կամքի ուժը բնածին տրուած երե- լույթ է՝ հոգեբանները կը պնդեն, որ անիկա կարելի է աւելի մեծցնել ու աւելի կամային դառնալ: Այսպի- սով, ինչ պէտք է ընել կամքի ուժը «մարգելու» համար:

Մտախոհութիւն (meditation)՝ Մտախոհութիւնը որոշ մար- դոց համար հաւանաբար կը թուի բաւական ծանծարալի եւ անիմաստ զբաղմունք, բայց անիկա կրնայ օգնել ձեզի կամքի ուժը մեծցնելու հարցով:

Մտախոհութեան առաջին օրե- րուն, ձեր գիտակցութիւնը պիտի փորձէ խանգարել եւ ստիպել ձեզի յանձնուիլ: Սակայն դուք կրնաք վերահսկել ձեր մտքերն ու ստիպել գիտակցութեան լռել: Ընդունեցէք մտախոհութեան դիրքը եւ խոր շնչեցէք ու արտաշնչեցէք: Քանի մը օր անց դուք պիտի նկատէք, որ դուք աւելի դիւրութեամբ կը կեդ- րոնանաք ձեր խնդիրներուն վրայ եւ չէք շեղիր:

Հետեւեցէք ձեր կեցուածքին՝ Գիտնականները ապացուցած են, որ աւելի կամային դառնալու համար պէտք է ուղղել կեցուածքը: Ուսումնասիրութիւններուն մաս- նակցած կամաւորները, երկու շա- բաթ հետեւելով իրենց կեցուած- քին, դարձած են աւելի կամային, որ պարզ դարձած է յատուկ փոր- ձարկումներու միջոցով: Ուստի, մշտապէս ուղղեցէք կեցուածքը: Մննդականոն՝

Կամքի ուժին վրայ դրական ազդեցութիւն կրնայ ունենալ նաեւ յստակ սննդականոնը: Պարզապէս պէտք է ճիշդ ժամանակին ուտել եւ երբեք չչեղիլ սահմանուած վար- չաձեւէն: Հետեւեցէք ձեր խօսքին՝

Իբրեւ ժառանգութիւն: (Գալու Նտու- գէ Գալու)

Եթէ դուն այժմ ծանծարալի ու տաղտկալի կեանք կը վարես, ատի- կա այն պատճառով, որ կեանքիդ ընթացքին շարժած ես այնպէս, ինչպէս քեզի ըսած են մայրդ, հայրդ, ուսուցիչը, վանականը կամ ոեւէ մէկը, ուստի դուն արժանի ես այդպիսի կեանքի: (Ֆրանք Չաբա)

Երբ մենք բան մը ամենաքիչը կը սպասենք, կեանքը մեր առջեւ փորձութիւն կը դնէ՝ փոխուելու մեր քաջութիւնն ու ցանկութիւնը փոր- ձելու համար: Իմաստ չկայ ձեւաց- նելու, թէ ոչինչ պատահած է կամ ըսել, թէ պատրաստ չենք: Փոր- ձութիւնը է սպասուիր: Կեանքը ետ չի նայիր: Մէկ շաբաթը աւելի քան բաւական է, որպէսզի մենք որոշենք՝ կ'ընդունինք մեր ճակատագիրը, թէ՛ ոչ: (Փաուլո Քոնլիօ)

Կեանքը բնական ու ինքնա- բուխ փոփոխութիւններու ընթացք է: Մի հակառակիք անոր, ատիկա միայն վիշտ կը պատճառէ: Թոյլ տուէք իրականութեան իրականու- թիւն ըլլալու: Թոյլ տուէք, որ կեանքը բնականօրէն առաջ շարժի այն ուղղութեամբ, որով կ'ընթա- նայ: (Լաօ Յօի)

Այն կինը, որի մատները պիտի բռնէի դողով, որի աչքերում գլխապ- տոյտս պիտի օրօրուէր, ինչ-որ տեղ հիմա երեւի մենակ ու շատ է մենակ. եւ չկայ մէկը, որ աստուածացի նրա մատները քնքշութիւնը թոյլ: (Վահագն Դաւթեան)

Ասիկա կամքի ուժը փորձելու եւ գայն աւելի ամրացնելու հիա- նալի միջոց է: Պէտք է հետեւիլ ձեր խօսքին եւ փորձել ճիշդ, պարզ, լակոնիկ, հոմանիշներով հարուստ խօսք օգտագործել:

Այսինքն՝ աւելի գեղեցիկ խօ- սիլ: Մէկ ամիս անց գրագէտ խօսքը ձեզի համար այլեւս ոչ մէկ դժուար- րութիւն չի յառաջացներ:

Յստակ նպատակներ՝

Ձեր չիրականացած ծրագիր- ները բացասական հետեւանքներ կրնան ունենալ ձեր կամքի ուժին վրայ: Սակայն չուսահատելէ առաջ պէտք է հասկնալ, թէ որքան իրա- կան էին այդ նպատակները, որքան միջոց, ուժ եւ եռանդ ներդրած էք անոնց իրականացման հարցով: Բայց այս ամէնէն խուսափելու համար պէտք է յստակ եւ ճիշդ նպատակներ ունենալ:

Մարզուիլ՝

Գաղտնիք չէ, որ մարզաձեւի մը հետեւիլն ու մարզումները աւե- լի կամային կը դարձնեն մարդը: Հետեւաբար, եթէ կը փափաքիք «մարզել» կամքի ուժը, քանի մը ամիս գացէք մարզուելու: Այնուհե- տեւ ատիկա սովորութիւն պիտի դառնայ ձեզի համար եւ դուք նոյն եռանդով պիտի շարունակէք:

Ուշադրութիւն դարձուցէք ձեր շրջապատին՝ Եթէ կը փափաքիք վերահսկել ձեր կամքի ուժը, պէտք է նաեւ ուշադրութիւն դարձնէք ձեզ շրջապատող մարդոց: Կան մարդիկ, որոնք կը սպառեն ձեր ուժն ու կը նուազեցնեն կամքի ուժը: Պէտք է ազատիլ անոնցմէ: Պէտք է շփուիլ այնպիսի մարդոց հետ, որոնք օրինակ, «մարտկոց» ըլլան ձեզի համար եւ զանոնք տեսնելով դուք մեծ եռանդով կը լեցուիք:

ՏԱՍԸ ԵՐԵՒՈՅԹ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՅԻՇԵԼ

Ամբողջ կեանքի ընթացքին կը սպասես մէկուն, որ կը հանդիպի եւ կ'ընդունի քեզ այնպէս, ինչպէս որ ես, բայց յետոյ կը հասկնաս, որ դուն երբեք ալ առանձին չես եղած, քանի որ դուն քեզի ունիս: Քու կեանքդ ՔՈՒ ձեռքերուդ մէջ է եւ ՈՁ ՄԻԿԸ կրնայ երջանկութիւն պարգեւել քեզի: Այս հարցով քեզի կ'օգնեն հետեւեալ տասը խոր- հուրդները:

80/20-ի օրէնքը

Փարէթոյի կամ 80/20-ի օրէնք- քը կը նշանակէ՝ 20% ջանք եւ 80% արդիւնք, իսկ ուժերու մնացած 80%-ը կու տան 20%-ի արդիւնք: Օրինակ՝ պարտադիր չէ մառանը կամ նկուղը ամէն օր մաքրել, քանի որ անոնք այնքան ալ յաճախ չեն օգտագործուիր, իսկ խոհանոցը կամ լոգարանը ամէնօրեայ մաքրութեան պէտք ունին: Այսպիսով, ձեր բնա- կարանին մէջ սենեակներու 20%-ը կը պահանջեն ձեր ուշադրութեան եւ ջանքերուն 80%-ը:

Այս պարագային տունը մաք- րելու խնդիրը աւելի արդիւնաւէտ ձեւով կը լուծուի: Կեդրոնացիր եւ ժամանակը ծախսէ արդիւնաւէտ գործերու վրայ:

Փարքինսընի օրէնքը

Համաձայն Փարքինսընի օրէնք- քին՝ աշխատանքը կը սպառէ անոր կատարման յատկացուած ամբողջ ժամանակը: Այսինքն՝ եթէ գործա- տուն մը կը յանձնարարէ մէկ ամսուան մէջ կատարել աշխա- տանք մը, որ կարելի է աւարտին հասցնել մէկ շաբթուան մէջ, ապա աշխատողը անպայման անիկա կ'ընէ մէկ ամսուան մէջ՝ դժուարացնելով եւ երկարացնելով աշխատանքը կա- տարելու գործընթացը: Ան չի կեդ- րոնանար էական եւ հիմնական խնդիր լուծման վրայ եւ ժամա- նակը արդիւնաւէտ ձեւով չ'օգտա- գործեր: Իսկ եթէ սահմանուած ժամկէտը ըլլայ մէկ շաբաթ, ան պիտի կեդրոնանայ իր գործին վրայ եւ արդիւնաւէտ ձեւով պիտի կատարէ գայն: Այսինքն՝ պէտք է աւելի արագ գործել:

Տալ, իսկ յետոյ ակնկալել՝

Ասիկա ճիշդ հերթականու- թիւնն է: Սկիզբը պէտք է տալ, իսկ յետոյ ակնկալել, քանի որ միայն այսպէս դուն կը ստանաս այն, զոր կը փափաքէիր եւ կ'երազէիր: Յի- շէ, աշխարհի վրայ ամէն վայրկեան կ'իրականանայ ոեւէ մէկուն երա- զանքը: Վաղը հաւանաբար քուկդ կատարուի: Ոչ մէկը երբեք իր

տուածէն աւելին չէ ստացած:

Սխալներ եւ անյաջողութիւն- ներ՝

Անոնք անգնահատելի փորձ կրնան ըլլալ քեզի համար: Անյա- ջողութիւնները կրնան խթան դառ- նալ յաջողութեան ճանապարհին: Սխալներէն պէտք է հիասթափ- ուիլ, անոնք երբեմն կրնան դրա- կան ազդեցութիւն ունենալ կեանք- քիդ վրայ:

Ծանօթացիր եւ ազատօրէն շփուիր նոր մարդոց հետ՝

Իւրաքանչիւր հանդիպում պատմութիւն մըն է եւ անոր պէտք է լուրջ վերաբերիլ: Եթէ անծանօթ մարդոց հետ կը շփուիս այնպէս, ինչպէս մտերիմներուդ, ուրեմն աւե- լի ինքնավստահ, աւելի անկեղծ մարդու տպաւորութիւն կը ձգես եւ դրականօրէն կ'ազդես դիմացիներդ վրայ:

Լաւատեսութիւնը կրնայ փո- խել իրականութիւնը՝

Յոռետեսութիւնը կը թաքն- ուի իրականութեան դիմակին տակ եւ միայն լաւատեսութեամբ կրնաս փոխել գայն:

Երախտագիտութիւն՝ պարզ միջոց երջանիկ զգալու համար՝

Հիանալի միջոց շրջապատի հետ լաւ յարաբերութիւններ հաս- տատելու, անոնց ուրախութիւն պարգեւելու եւ ինչու ոչ, երջան- կանալու համար. չէ որ երջանկու- թեան զգացումը վարակիչ է:

Մի համեմատեք քեզ ուրիշնե- րու հետ Եթէ դուն քեզ կը համե- մատես ուրիշներու հետ, ուրեմն կ'արտօնես, որ արտաքին աշխար- հը ղեկավարէ քեզ: Իբրեւ արդիւնք տրամադրութեան անկումը ան- խուսափելի է: Աւելի ճիշդ եւ արդիւնաւէտ պիտի ըլլայ, եթէ համեմատես նոյնինքն դուն քեզ հետ, որպէսզի տեսնես, թէ որքան աճած ես, զարգացած եւ ինչ նուա- ճումներ արձանագրած ես:

Վախի աչքերը շատ մեծ են՝

Վախերուդ 80-90%-ը երբեք տեղի չ'ունենար: Անոնք միայն կը ծնին եւ կ'ապրին գլխուդ մէջ: Անհանգստութիւնը ժամանակի եւ ուժի անիմաստ կորուստ է:

Ամէն ինչին շատ լուրջ ձեւով մի վերաբերիր՝

Այսօրուան խնդիրներէն շա- տերը վաղը նոյնիսկ պիտի չ'ըլլես: Եթէ զգացումներուն եւ միտքերուն շատ լուրջ կը վերաբերիս, կը սպառես ուժերդ: Մտածէ միայն դրական երեւոյթներու մասին:

**OFFICE SPACE FOR RENT
IN PASADENA**

ՎԱՐՉՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ

1060 North Allen Ave
Pasadena, CA 91104

Գրասենեակները վերանորոգուած
եւ յարմար վարձքերով
Հետաքրքրուողներէն հեռաձայնել՝
(626) 398-0506

Ձեր Ծանուցումները Վստահեցէք

«Մասիս» Շաբաթաթերթին

T: (626) 797-7680 massis2@earthlink.net

ՄԱՐԱԶԴ

ՎԱՐԴԱՆ ՅԱԿՈՒԲ ԻՄԱՍՏՈՒՆԵԱՆ
(Ծնեալ՝ 1933-ին, Պէյրուսթ)

Խոր ցաւով կը գուժեն իրենց ամուսնոյն, հօր, մեծ հօր, եղբօր, քեռիին, հօրեղբօր եւ հարազատին՝ ՎԱՐԴԱՆ ՅԱԿՈՒԲ ԻՄԱՍՏՈՒՆԵԱՆԻ մահը, որ պատահեցաւ Շաբաթ, 29 Ապրիլ 2017-ին:

Յուզարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ Կիրակի, 30 Ապրիլ 2017-ին, կէսօրէ ետք ժամը 3:00-ին, Նոր Հաճնոյ Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Ֆըրն էլ Շրպպէքի Ազգային գերեզմանատունը:

- Սգակիրներ՝
- Տիկին Անահիտ Իմաստունեան
- Օրդ. Այտա Իմաստունեան
- Տիար Վազգէն Իմաստունեան եւ խօսեցեալը՝ Միրնա Տէր եւ Տիկին Սեւակ Իմաստունեան եւ զաւակունք
- Տիկին Վերժինի Իմաստունեան-Նալպանտեան եւ զաւակները՝ Կապրիէլ, Հրաչ եւ Սեպուհ
- Տէր եւ Տիկին Զօհրապ եւ Վալանթին Իմաստունեան-Աղամանուկեան եւ զաւակը՝ Մանօ
- Տէր եւ Տիկին Անդօ եւ Վիքթոր Սայատեան եւ զաւակները՝ Սալբի, Խաթակ եւ Կարինէ
- Տէր եւ Տիկին Գալուստ եւ Այտա Իմաստունեան եւ զաւակը՝ Մարալ
- Տէր եւ Տիկին Աբիկ եւ Ռոզիկ Իմաստունեան եւ զաւակները՝ Յակոբ եւ Փաթիլ
- Տիկ. Մարիամ Իմաստունեան
- Տէր եւ Տիկ. Տանիէլ եւ Անի Իմաստունեան
- Տէր եւ Տիկ. Վահէ եւ Նորմա Իմաստունեան
- Տէր եւ Տիկ. Վազգէն եւ Նովա Իմաստունեան
- Տէր եւ Տիկ. Տօքթ. Արշակ եւ Վարդուհի Գազանճեան եւ համայն Իմաստունեան, Թորոսեան, Զօպանեան, Նազգաշեան, Գալայճեան, Պաղսարեան, Գազանճեան, Մկրտիչեան, Մանուկեան, Պարէթ ընտանիքներ եւ ազգականներ:

Հայաստանի Եւրոպական Սկանդալը

Շարունակուած էջ 2-էն

Կրեատիւթեան հետ կապուած հակա խնդիրներ: Հոգեբանական այդ հանգամանքը միանգամայն յատուկ կարող է լինել նաեւ Հայաստանում գործող միջազգային, այդ թւում եւրոպական կառույցների դէպքում, որոնցում ներգրուած եւրոպացի կամ տեղացի պաշտօնեաներն ամենեւին ոչ «խարդախ» մղումներով, այլ պարզապէս շահագրգռուած չեն որեւէ բան փոխել կառույցների աշխատանքում, մոտիւցում չեն կատարել աւելորդ աշխատանք կամ ջանք, խառնուել արդէն որոշակի ինքնահոսով ընթացող գործերի փոփոխութեանը:

Ահա այդ հանգամանքն էլ գումարելով կողուպցիոն ռիսկերին, առաջացնում է լճացած կամ ճահճացող մի վիճակ:

Հայաստանում ծախսուել են հարիւրաւոր միլիոններ, բայց պարզ չէ, թէ դրանք առաւելապէս քաղաքացիական բերրոյրատիւ ձեւաւորումից բացի ինչ խորքային էֆեկտ են ունեցել Հայաստանում էրաինտեգրացիայի վերաբերեալ հանրային կայուն, խորքային պատկերացումներ ձե-

ւակերպելու եւ այդպիսով հանրային կարծիք ձեւաւորելու հարցում:

Եթէ անգամ որեւէ մէկը փորձել է վարկաբեկել ԵՄ-ն դիտաւորյալ, հարց է առաջանում՝ իսկ արդեօք ԵՄ պատուիրակութիւնը Հայաստանում անցնող տարիների ընթացքում բաւականաչափ աշարուջ եւ սթափ է գտնուել հնարաւոր ռիսկերը գնահատելու եւ կանխարգելիչ քայլերի համար:

Ինչպէ՞ս են աշխատել պատուիրակութեան տարբեր ղեկավարները, որոնք նախորդել են ներկայիս ղեկավար Սվիտալիուս: Նրա ղեկավարութեամբ ԵՄ պատուիրակութիւնը միանգամայն համարժէք արձագանքեց իրավիճակին՝ վերը նշուած յայտարարութեան տեսքով:

Արդեօք իրավիճակը գերծ չէր մնայ աղմկոտ զարգացումից, եթէ ԵՄ պատուիրակութիւնը նախորդ տարիներին ղեկավարած անձինք ձեռնարկէին անհրաժեշտ քայլերը հնարաւոր խարդախութիւնների կանխարգելման ուղղութեամբ եւ թոյլ չտային խնդրի խորացումը աղմկոտ բացայայտումների աստիճան:

«ԼՐԱԳԻՐ»

ԼԱՐՔ ԵՐԱԺՇՏԱՆՈՅԸ ՈԳԵԿՈՉԵՑ

Շարունակուած էջ 8-էն

գործութիւններէն (մենբրգ, ջութակ, թաւ ջութակ եւ դաշնամուր):

Արդարեւ, աւելի քան երկու տասնեակ դեռատի կատարողներ իրենց ելույթներուն համար ընտրած էին մի միայն Կոմիտասի գործերէն: Երեւոյթ մը որ իր տեսակին մէջ աննախընթաց է Լարքի պատմութեան մէջ:

Աւարտին ելույթ ունեցան Լարքի «Ծիածան» մանկապատանեկան

միացեալ երգչախումբը, ներկաներուն հրամցելով Կոմիտասի գործերէն գողարիկ ծաղկեփունջ մը, գեղարուեստական ղեկավար՝ Գայեանէ Մարտոյեան:

Կը շնորհաւորենք ծրագրի հեղինակ վաստակաշատ արուեստագիտուհի Թագուհի Արզումանեանն ու Լարքի հիմնադիր տնօրէն մասթրօ Վաչէ Պարտումեանը:

Յաւերժ փառք մեր ժողովուրդի հանճարեղ զաւակներէն Կոմիտասին եւ Պարոյր Սեւակին: Գ.Մ.

ՀՈԳԵՐԱՆԳԻՍ



Հոգելոյս ԿՈՐԻԻՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆ-ի վախճանման Բ. տարելիցին առիթով, հոգեհանգստեան յատուկ արարողութիւն պիտի կատարուի Կիրակի, Մայիս 14, 2017ին, էնսինոյի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ մէջ, 5300 White Oak Ave., յաւարտ Ս. Պատարագի:

- Սգակիրներ՝
- Գալուստ եւ Յասմիկ Պապեան եւ զաւակները
- Գրիգոր եւ Մարօ Քէլէշեան եւ զաւակները
- Տօքթ. Մհեր եւ Նինա Պապեան եւ զաւակները
- Եւ համայն Պապեան, Պարսումեան, Քէլէշեան, Մոմճեան, Աւագեան, Սերոբեան, Նիկոսեան եւ Սթանիշ ընտանիքները, հարազատներն ու բարեկամները:

«Աւրորա» Գեղարուեստական Մրցոյթ

Շարունակուած էջ 17-էն

չկան այս պատկերներուն մէջ: Միայն լաւատեսութիւն եւ բարութիւն», - նշած է դատական կազմը գլխաւորող animator Գայիանէ Մարտիրոսեան:

«Աւրորա» գեղարուեստական մրցոյթին աշխատանքներ ներկայացուած էին Հայաստանի մարզերէն, սփիւռքէն: Մարդասիրութեան իրենց պատկերացումներով կիսուած են նաեւ այլազգի երեխաներ:

Գեղարուեստական մրցոյթներու միջոցով «Աւրորա»-ն կ'ընդլայնէ մարդասիրութեան գաղափարները կիսողներու

շրջանակը: Նախաձեռնութեան ղեկավար Արման Զիլաւեան նշած է, որ «Աւրորա»-ն դարձած է միջազգային մարդասիրական շարժում, զոր սկսած են Ռուբէն Վարդանեանը, Նուպար Աֆէեանը եւ Վարդան Գրեգորեանը: Տարիէ տարի կ'աւելնան նախաձեռնութեան աջակիցները:

Նկարչական նիւթերու տեսքով նուէրներ ստացած են մրցոյթի բոլոր մասնակիցները: Իսկ յաղթողներուն մրցանակներէն բացի բացառիկ հնարաւորութիւն տրուած է մասնակցելու Մայիս 28-ին Երեւանի մէջ կայանալիք 2017-ի Աւրորա մրցանակի շնորհման արարողութեան:

Jim McDonnell
LOS ANGELES COUNTY SHERIFF'S DEPARTMENT

Special Bulletin

MISSING JUVENILE



ANDRESSIAN, ARAMAZD JR
Male, 5 years old, 55 lbs
Brown hair and brown eyes



Actual Vehicle
2004 Gray BMW 4 Door CA/5FIL646



ANDRESSIAN, ARAMAZD SR.
Male, 34 years old
5'3", 152 lbs, brown hair and blue eyes
Father of missing juvenile

Detectives from the Los Angeles County Sheriff's Department are seeking assistance in locating the above missing juvenile.

The missing juvenile, Aramazd Andressian Jr, was last seen on the evening of Thursday, April 20, 2017, when he was in the custody of his father, Aramazd Andressian Sr. The father was driving a 2004 Gray BMW 4 door CA/5FIL646 (pictured above). The father was initially detained and has been released from police custody, but the whereabouts of the juvenile are unknown.

Any information on the whereabouts of the missing juvenile, please contact Sheriff's Homicide Bureau.

Any questions or information contact LASD Homicide Bureau.
ATTN: Det. L. Aguilera or Det. M. Boisvert (323) 890-5500
LASD Homicide Bureau 1 Cupania Circle, Monterey Park 91755
Sheriff's File # 017-00040-3199-402
CRIME STOPPERS
On Line: <http://lacrimestoppers.org> - phone: 800 222-TIPS (8477) - or smartphone: Download "P3 Tips" mobile app for free or "P3 Mobile" for the hearing impaired

Created April 27, 2017 by HOM|CAU DH

Վլադիմիր Կլիչկոն Առաջին Անգամ Կրեց Երկու Անընդմեջ Պարտութիւն



Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին ախոյեան Վլադիմիր Կլիչկոն կարիերայի ընթացքում առաջին անգամ կրեց երկրորդ անընդմեջ պարտութիւն: Լոնտոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացուեց 41-ամեայ ուկրաինացու եւ բրիտանացի էնթոնի Ջոշուայի միջեւ մենամարտը, որում վիճարկուեց էին Ջոշուային պատկանող IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու WBA Super ու IBO թափուր գոտիները:

Մենամարտի ընթացքում երկու բռնցքամարտիկներն էլ յայտնուեց նոկդաունում: Նախ 5-րդ ռաունդում Ջոշուան նոկդաուն ուղարկեց Կլիչկոյին, իսկ յաջորդ ռաունդում տեղի ունեցաւ հակառակը: Մենամարտն աւարտուեց 11-րդ ռաունդում, որում 27-ամեայ Ջոշուան երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ինչից յետոյ մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Էնթոնի Ջոշուան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 19-րդ մենամարտը եւ 19-րդ անգամ յաղթեց նոկաուտով: Բռնցքամարտի շատ մասնագետները կարծիքով, գերծանր քաշային կարգում ուրուագծուեց է նոր ընդգծուած առաջատարը:

Վլադիմիր Կլիչկոն նախորդ մենամարտում պարտուեց էր Փայսոն Ֆիլիպին՝ կորցնելով բոլոր տիտղոսները: Մինչեւ այդ մենամարտը ուկրաինացին չէր պարտուեց 11 տարի:

Արթուր Ալեքսանեան. Ծնկիս Ցաւը Չի Խանգարի Մասնակցել Եւրոպայի Առաջնութեանը

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկէ մետալակիր, Եւրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի ախոյեան Արթուր Ալեքսանեանը կը մասնակցի Մայիսի 5-7-ը Սերբիայում կայանալիք ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեանը: Այդ մասին գիւմրեցի ըմբշը յայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում:



«Մասնակցելու եմ Եւրոպայի առաջնութեանը: Ծնկիս վնասուածքը լիովին չի ապաքինուել, դեռ ցաւ կայ, բայց ինձ չի խանգարի գորգի վրայ: Նորմալ մարզավիճակում եմ: Յոյս ունեմ, որ ամէն ինչ լաւ կը լինի», - զրոյցում ասաց Արթուր Ալեքսանեանը:

Յունահունիստական ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի կազմում Եւրոպայի առաջնութեանը կը մասնակցեն՝ Գեորգ Զարիբեանը (59 կգ), Կարէն Ասլանեանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանեանը (71 կգ), Կարապետ Չալեանը (75 կգ), Սարգիս Քոչարեանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկեան (85 կգ), իսկ Արթուր Ալեքսանեանը հանդէս կը գայ 98 կգ քաշային կարգում:

Ըմբշամարտի Հայաստանի հաւաքականը հաւաք անցկացրեց Ծաղկաձորի մարզաբազայում: Այս օրերին թիմը վերջին մարզումներն է անցկացնում Բելառուսի Ստալիկի մարզաբազայում: Բելառուսից թիմը հաւաքականի գլխաւոր մարզիչ Լեոն Զուլֆալայեանի գլխաւորութեամբ Մայիսի 4-ին կը մեկնի մրցավայր:

Եւրոպէն Կլոպ. «Ռեալի» եւ «Բարսելոնայի» Համար Շատ Բարդ Կը Լինէր Պրեմիեր Լիգայում

Նոյնիսկ, մեծագոյն իսպանական ակումբների համար շատ բարդ կը լինէր պայքարել Անգլիայի ախոյեանի կոչման համար, ասել է «Լիւերպոլի» գերմանացի գլխաւոր մարզիչ Եւրոպէն Կլոպը:

«Իհարկէ, «Ռեալն» ու «Բարսելոնան» Անգլիայում եւս կը պայքարէին բոլոր տիտղոսների համար, բայց նրանց համար եւս շատ բարդ կը լինէր: Պրեմիեր Լիգայում ոչինչ կանխորոշուած չէ: Ինտենսիվութիւնը շատ բարձր է, եւ շատ անակնկալներ կարող են տեղի ունենալ: Չկայ մի խաղ, որի ժամանակ կարող ես հանգիստ տալ հիմնական կազմի խաղացողներին եւ առանց դժուարութեան յաղթես: Դա հնարաւոր չէ նաեւ Բունդեսլիգայում, եթէ քո ակումբը «Բաւարիան» չէ:

«Չեւրիս» գերազանց մրցաշրջան է անցկացնում, բայց եղել են շատ հանդիպումներ, որտեղ յաղթել է 1:0 հաշուով եւ պաշտպանուել է մինչեւ վերջին վայրկեանը: Ես ունեմ նաեւ Բունդեսլիգայի փորձ: Նոյնը կասի նաեւ Գվարդիոլան, որ Անգլիայում շատ բարդ է», - Կլոպի խօսքը

«Բաւարիա»-ն 5-րդ Տարին Անընդմեջ Դարձաւ Գերմանիայի Ախոյեան



Ֆուտպոլի Գերմանիայի առաջնութեան 31-րդ տուրից յետոյ Միւնխենի «Բաւարիան» հերթական յաղթանակից յետոյ ժամանակից շուտ նուաճեց Գերմանիայի ախոյեանի տիտղոսը:

31-րդ տուրի շրջանակներում «Բաւարիան» 6:0 հաշուով յաղթեց «Վոլֆսբուրգին» եւ 27-րդ անգամ դարձաւ Գերմանիայի ախոյեան: Դուբլի հեղինակ դարձաւ Ռոբերտ Լեւանդովսկին, կոլեր խփեցին նաեւ Դավիդ Ալբասն, Արյեն Ռոբենը, Թոմաս Միւլլերը եւ Ջոշուա Կիմիխը:

5-րդ տարին անընդմեջ միւնխենեան ակումբը նուաճեց երկրի ախոյեանի կոչումը: Այժմ «Բաւարիան» ունի 73 միաւոր եւ 10 միաւորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգին»:

«Մանչեսթեր Եունայթեդը» Չպահպանեց Յաղթական Հաշիւը, Բայց Սահմանեց Ակումբային Ռեկորդ



Անգլիական Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Եունայթեդը» 1:1 հաշուով աւարտեց ուելսեան «Սուոնսիի» դէմ տնային հանդիպումը:

Մանչեսթերցիներն անգլիացի յարձակուող Ուելս Ռոնսիի՝ առաջին խաղակէսի վերջնամասում 11 մեթրանոց հարուածից խփած գոլի շնորհիւ հաշուի մէջ առջեւում էին մինչեւ 79-րդ րոպեն, բայց չկարողացան պահպանել առաւելութիւնը: «Սուոնսիի» պատասխան կոլը տուգանային հարուածով խփեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը: Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Մանչեսթեր Եունայթեդի» կազմում փոխարինման դուրս եկաւ 80-րդ րոպէին:

Ժոզէ Մոուրինյոյի թիմը չօգտուեց երրորդ տեղ բարձրանալու հնարաւորութիւնից եւ 65 միաւորով «Մանչեսթեր Սիթիի» հետ բաժանուեց է 4-5-րդ տեղերը:

«Մանչեսթեր Եունայթեդը» չպարտուեց Անգլիայի առաջնութեան 25-րդ խաղում անընդմեջ՝ սահմանելով ակումբային ռեկորդ: Պրեմիեր Լիգայում մանչեսթերցիները նախորդ անգամ պարտուել են 2016-ի Հոկտեմբերին՝ 4 անպատասխան կոլ բաց թողնելով «Չեւսիից»: Դրանից յետոյ Ժոզէ Մոուրինյոյի թիմը տարել է 13 յաղթանակ եւ 12 հանդիպում աւարտել ոչ ոքի: «Մանչեսթեր Եունայթեդն» անպարտելի շարքի նախորդ ռեկորդը սահմանել էր 2010/2011 մրցաշրջանում, երբ Ալեքս Ֆերգիւսոնի գլխաւորութեամբ չէր պարտուել 24 հանդիպում անընդմեջ:

«Բարսելոնան» Յաղթեց Կատալոնական Դերբիում

Սպանիայի առաջնութեան 35-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էսպանյոլի» հետ եւ առաւելութեան հասաւ 3:0 հաշուով: Աչքի ընկան ուրուգուալցի յարձակուող Լուիս Սուարեսն ու խորուած կիսապաշտպան Իվան Ռակիտիչը: Սուարեսը դարձաւ դուբլի հեղինակ:

«Բարսելոնան» 81 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Նոյնքան միաւոր ունի Մադրիդի «Ռեալը», որը մէկ հանդիպում քիչ է անցկացրել:

մէջբերում է ESPN-ը: Անգլիայի առաջնութեան աւարտից չորս տուր առաջ «Լիվերպոլը» 66 միաւորով երրորդ տեղում է: